

ବୁଦ୍ଧି

ΤΑΡΓΑΡΑΡΤΕΡΑ

17^મ સપ્ટે. - પુષ્પ 14. (598)

3 ԱՊՐԻԼ 1904

ՇԱ.ԲԱ.ԹԱ.ԹԵՐԹ «ԾԱՂԻԿ»Ի ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆԽԻԿ Է ԲԱՑԱՐՁԱԿԱՊԻՍ
ԳԱ.Ի.Ա.ՌԵՐՈՒ համար, տարեկան 60. Վեցամսեայ 30 դր. — ՊՈԼՍՈՑ համար, տարեկան 50. Վեցամսեայ 25 դր. — ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ համար,
Տարեկան 14, Վեցամսեայ 7 դր. : — Բաժանորդագրութիւնները կը սկսին ամսու մէկին: — Զեռքէ կը ծախուի հատը 40 փարայի:
Նամակ կամ որ ել է գրութիւն պէս է ուղղել Խ Մ Բ Ա Գ Ր Ո Ւ Թ Ե Ա Ն Կալարա, Քուրշունլու Խան թիւ 7


در عیاده غلطده قورشونلو خاندنه نومرو ۷ زاغیک هنری اداره مسی

RÉDACTION DE LA REVUE „DZAGHIK“ Kourchoum Han, N. 7, Galata, Constantinople.

ԱՊԱՍԵՐՈՒՄԸ

ԶԱՊԵԼ ԵՍԱՅԵԱՆ

ԱՐԱՋԻՆ ՅՈՒԽԱԾ

 ԻՐՈՊԱՅԻ համար ամէկ-
նէն աւելի այժմէու թիւն
ունեցող խնդիրներէն մին
արեւ մտեան ցեղերու ա-
պասերումն է։ Արգարեւ ջզային դրութեան
խանգարումներէ առառապողներու թիւը
տասնապատկուած է մանաւանդ մեծ քա-
զաքներու մէջ ուր կեանքի պայմանները
մասնաւորապէս իրենց բնակիչները կ'են-
թարկեն մտաւոր եւ Գիշիքական յոգնու-
թեան։ գիտենք որ ջլանկարութիւնը (neu-
rasthénie) եւ hysterieն որ երկու զիխաւ որ
երեւոյթներն են ապասերող ցեղի մը, ի-
րենց կարգին արդիւնք են մարդուն կեն-
սական ներյցութեան ապարդիւն շոայս-
լուելուն մէկ խօսքով յոգնութեան։

Ֆէրէ Բարիզի կենսաբանական ընկերութեան մէջ բազմամիթու ապացոյցներով հաստատած է թէ *hystéries* յոգնութեան հետեւանք է. «Դիտեցի որ, կ'ըսէ նշանաւոր զիտունը, շատ մը եղելութիւններ կ'ապացուցանեն թէ յոգնութեան եւ *hysterique*ներու շարունակական վիճակներուն մէջ մեծ նմանութիւն, նոյնութիւն կայ»։ Միւս կողմէ առողջ սարդուն համար իսկ ժամանակաւոր յօգնած վիճակը իր մէջ յառաջ կը բերէ շատ մը երեւոյթներ որ *hysterique*ներուն միայն յատուկ են. այսինքն զիւրազգածութիւն, զիւրադրգութիւն, զարմանալի պատրաստակամութիւն մը յօւզու ելու, լայու եւ խնդայու տագնապներ առանց պատճառի, եւլն։

Հիմակ պիտի տեսնենք որ արեւմտեան
մեծ քաղաքներու մէջ մասնաւորաբար
մտաւոր յոզնութիւն պատճառող պարա-
գաները ճիշդ այն բաներն են որ ամէնէն
աւելի մեզի կը հետաքրքրեն. անհիշա գե-

զարուեստական եւ գրական արտադրութեանց չտփազանց առատ ըլլալն է. պատհական ընդհանուր յուզում պատճառող եղելութիւններն զատ, (արկած, ու ձիրներ, այլ եւ այլ յուզումասորիթ պատհարներ) ուզզակի ժողովրդի մը մտքին յոփնութիւն պատճառող բանը որ միեւնոյն ատեն մշտնչենակ ոն է, իր գրական եւ գեղարուեստական արտագրութիւններն են: Մաքս Նօրտառու Բարիզզիներու հիմակուան ապասերած վիճակը, ջլագարներու շատնալը, ջլանկարութեան ընդհանրացումը կը վերագրէ բոլորովին, անցնող դարու վերջին ի յայտ եկող շոււարեցուցիչ արագութեամբ գրական եւ գեղարուեստական նիւզերու մէջ անհամար դպրոցներու շատութեանը որոնց իւրաքանչիւրը՝ առանձին՝ նախորդներուն ժխտումն է եւ բնականաբար ընթերցովը կամ իրենցմով շահագրգոռուողները կը սղեն շարունակական խորհրդածութիւններու, դատելու, կարծիքներ կազմելու, նախասիրութիւններ ունենալու եւին: Եւ նոյն իսկ, միւս կողմանէ վերոյիշեալ դրաբոցներուն պետերը իրենք իսկ ապասերուած կը նկատուին նոյն հեղինակէն. ընական եւ անխուսափելի հետեւանքը իրենց միջավայրին, հիւանդ միտքերով եւ վատառողջ ախորժակներով տանջուած անհատներ որոնք իրենց գործին արտայայտութեանը մէջ իսկ ցոյց կուտան արդէն դասաւորումներու ախտանի, երբ :

Ընդունելով հանդերձ այս պարագա-
ներուն նշղութիւնը, — արդէն տարրեր
կերպով չենք կրնար ընել, այնքան ա-
նոնք հիմնուած են զիտական եւ բժշկա-
կան ծշմարտութիւններու վրայ դիտել
կուտանք սակայն թէ տեսակէտ մը կայ
որ պէտք չէ մոռնալ եւ զոր պարտական
ենք ինկատի առնել երբ ամրող սե-
րունդի մը զրական եւ գեղարուեատական
ջանքերուն վրայ չ խօսքերնիս

ԵՐՔ ՊՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՄԲ Կ'ԱՐՏՎԱՐԴ-

տուի այնպիսի տիպարներով, այնպիսի
տեսնջանքներով եւ ձգտումներով որ առ-
հասարակ առօղջ մարդերու կողմէ հրւանս
դագին կը նկատուի, երկու մասերու կը
բաժնուի արդէն:

1.—Այն հեղինակները որ իրենք իսկ
հրւանդագին եւ ջլախտաւոր հոգի մը ու-
նենալով բացարձակ անկեղծութեամբ
կ'արտայայտեն ինքզինքնին եւ ատով իսկ
իրենց գործը ջղագրգիռ եւ չափազանց
նրբին հանդամանքներով կը ներկայանայ-
ինչ որ անմիջական աղդեցութիւն կը ներ-
գործէ նոյն հոգեկան վիճակը ունեցող
ընթերցողներուն վրայ :

2.—Այն հեղինակները որ բոլորովին առողջ եւ հաւասարակիո մտքով՝ դիտելով իրենց ժամանակին ամէնչն ցայտուն տիպարը զայն կ'ուսումնասիրեն եւ զայն կը ներկայացնեն իրենց զործերուն մէջ, այդ տիպարին յատուկ բոլոր տկարութիւններով, անօրինակ ըզձանքներով ու այդ կարգի հիւանդագին տիպարներու մասնաւոր եղող պարագաներով:

Այս վերջի դասաւրորումին պատկանող հեղինակներուն նոյն իսկ չէ կարելի վերագրել Նախասիրութիւն մը այդ կարգի նիւթերու եւ տիպարներու — ինչ որ արդէն հեղինակին համար հիւանդութեան հակում մը պիտի ըլլար — այլ պարզապէս անհրաժեշտութիւն մը որ զիրծնք կը մղէ այդ տիպարներուն, ժամանակին եւ միջավայրին անհրաժեշտութիւնը :

Ընդհանրապէս սակայն այս երկու դաս
սակարգերը իրարու հետ շփոթուած են
անոր համար թերեւս որ արդիւնքը մէկ
կ'ըլլայ. որովհետեւ ըլլա՛յ այդ անձնական
զգացումներու անկեղծ նկարագրութիւնը,
ըլլա՛յ դիտուած տիպարի մը նկարագրու-
թիւնը՝ նոյն կերպով կ'ազդէ ընթերցողին
վրայ. ու յայտնուած վատառողջ տես-
ջանքները ու դիտուած ջլանկարի մը ապա-
րելու եղանակը հաւասարապէս կ'ազդէ ըն-
թերցողին վրայ: Հոս հեղինակի պարտակա-
նութիւն մը կայ, ծանր եւ մտածել տուող

պատասխանաւորութիւն մը . բայց ատի կա առանձին յօդուածի նիւթ է եւ զայն յիշատակելէ ետքը կ'անցնինք մեր նիւթին : Զմոռնանք ըսեյ նաեւ թէ գործի մը բուն իսկ առանձին գեղեցկագիտական արժեքը ի նկատի առնելով չէ որ պիտի խօսինք, որովհետեւ գիտենք որ ապա սերուած անուան ներքեւ գատապարտուողներէն շատերը իրենց ցաւատանչեւ մշտնջենապէս բարախուն հոգիին խորէն անանկ աղաղակներ դտած են, այս պիտի ձայներ բարձրացած են իրենցմէ որպէս դարուն ամէնէն գեղեցիկները պիտի մնան Սրուեստին առջեւ . ու իրենց ինքնուրոյն տենջանքները, իրենց անկարելի բաղձանքները արտայայտող տաղերը, գեռերկայն ատեն սիրելի եւ ոսկեղէն վանկերը պիտի մնան նորահաս սերունդներուն համար :

Ո՞գ զիտէ նոյն խակ եթէ անոնք երակարատեւ ու յօգնած քաղաքակրթութեան մը վերջին եւ գեղեցիկ ջանքը չպիտի մնան մարդկութեան համար, գերագոյն ծաղիկը որուն ծաղկումին համար դարաւոր հիսթեր եւ սերմեր աշխատակցեցան իրենց յամբ ուռնացումին մէջէն որպէս զիերանգներուն գեղեցկագոյնը, եւ բուրմունքներուն ամէնէն զգլիսիչը վերապահեն անոր :

Արդարեւ երբէք ոչ մէկ ժամանակաւ
միջոցի մէջ և ոչ մէկ երկրի մէջ գոյութիւն
չէ ունեցած այն միահամուռ եւ գլխի
պտոյս պատճառող աճապարանքը աւելի
գեղեցիկը, աւելի նորը արտադրելու յա-
րատեւ բազմանքին, որ կը յատկանչէ վեր-
ջին դարուն Ֆրանսայի գրական եւ գե-
ղարուեստական շարժումները։ Բնակա-
նաբար սակայն այդ աշխատութեան եւ
յոգնութիւններու յանկարծական բազմա-
պատկութիւնն է որ իր կարգին յառաջ-
բերած է ժամանակակից ապասերումը,
ցեղալին տկարացումը որուն գրեթէ ան-
դարմանելի յառաջացումին առջեւ կը
սարսափին նոյն իսկ իրենք եւ զիրենք
սիրող ցեղերը։

Այդ տպասերումը մեծ մասամբ վերագրելով հանդերձ գրական եւ գեղարվեստական արտադրութիւններու, հոսմասնաւորելով մեր խօսքը գրականութեան համար կը պնդենք թէ անհրաժեշտ է զանոնք դասաւորել։ Օրինակի համար՝ Պօտըլիոն, ինքն իսկ հիւանդագին հօգի մըն է արդէն. ասիկա կը նախազգացուի իր բոլոր ուսանաւորներուն մէջ որոնք անհաւասարելի գեղեցիկութիւն մը ունին սակայն. իր *Fleurs du mal* (ուսանաւորներու հաւաքածոն) փոխն ի փոխ ներքին անկայուն տառապանքի մը արտայայտութիւնն է ինչպէս ապշեցուցիչ եւ սարսուացնող երեւոյթներու նկարագրութիւնը, մահարոյր, մզձաւանջային երեւոյթներու որոնք իրեն համար մասնաւոր եւ անգութքեղեցիկութիւն մը ունին, անօրինակ յու-

զու մեներ պատճառող եւ շատ աւելի Նըրս
բին. իր թանկագին զգայնութիւններուն
եւ հի անդագին հոգիի մը բոլոր կարելի
հազուացիւտ ըզձանքներուն հաւաքածոն
է իր գիրքը. իր կենսագրութիւնը եւ վեր-
ջէն մէջտեղ ելած կենսագրական ծանօ.
թութիւններ կը հաստատեն իր ջլախտա-
ւոր վիճակը. երիտասարդ մեռած է ար-
դէն. կարծեա աւելի շատ զգալու. աւելի
ուժով զգալու տեհնջանքին մէջ սպառած
մէկն է. ինքը ուզգակի աչակերտն է ար-
դէն իտլար Բօի այն մզձաւանջային եւ
ուրու ականներով լեցուն պատմութիւննե-
րու Ամերիկացի հեղինակին, որ իր կարգին
ապասերած մը ելած է արդէն:

Հոս քանի որ առիթք ներկայացաւ, ը-
սենք թէ ապասերման պատճառ եւ ա-
պասերման հետեւանք զրականութիւնը
մի միայն Ֆրանսայի մէջ չէ որ գոյութիւն
ունեցած է. անիկա ընդհանուր շարժում
մը եղած է արդէն եւ օտար հեղինակներ
մեծապէս նպաստած են ատոր։ Ուստի հե-
ղինակներու գործերու թարգմանութիւնը
կ'ըսէր Տէշանէլ, իր Սորգոնի դաստիո-
սութեան մէջ, առաջին նշանը եղած է
գրական յեղաշրջման. նախ բնապաշտնե-
րը մեծապէս ազգուած են անկէ. Զօլա
կը խոստովանի թէ շատ բան կը պարտի
Սլաւ գրականութեան. մասնաւորապէս
Տասթայէվսքի ուժգին ազգեցութիւն ու-
նեցած է նոր ծրագրուող դպրոցի մը ա-
ռաջին քայլերուն վրայ։ Տասթայէվսքի
իր նախասիրած հիւանդ տիպարներով, ո-
րոնք մեծ մասամբ ջղային խանգարում-
ներու ենթակայ են արդէն, հակում ցոյց
կուտայ ջղագրգիս վիճակի մը. եւ եթէ
զինքը բոլորովին չդասենք հիւանդ հեղինակներու մէջ, իր նախասիրութիւնը ար-

Օտար հեղինակներու մէջ իպսէն ամեն չէն շատ նիւթ առած է ապասերման մէջ գտնուող անձերէն. իր զիխաւոր տիպարները ջլախտաւ որներ են. ապասերման եւ ջլանկարութեան վրայ զրուած ընդարձակ հատորներէ աւելի իր Աւրուսկաններու մէջ Օսվալտի տիպարը եւ Հետու Կապէիրը առանձին, արդէն ամբողջական ցուցադրութիւններ են հիւանդազին հոգիներու, որոնք ճակատագրական անյեղլիութեամբ մը աստիճանաբար անկման կը դիմեն: Այլ սակայն դիտելու եւ համագրելու այդ բացարձակ կատարելութիւնը արդէն իսկ կ'ապացուցանէ հեղինակին առօգնութեանը: իւ անոսան որ եռ է մեռ

առողջությունը, և յասցանքը լրիւ չէ զարդապէս երբ իր անմողանալի թատրերգութիւնները ներկայացնելով ունկնդիրներու բազմութիւն մը կ'ունենայ, որոնք անդրադառնալով իրենց իսկ մէջը ապասերման եւ ջլախտի ներքին ախտանիշներու, կը կարծեն թէ արժանի են ցուցադրուելու, ուրիշներուն ուշագրութիւնը իրենց վրայ դարձնելու: Բնականաբար վերոյիշեալ հետինակները իրենց համայնական նկարա-

զրովը ամեն ցեղերու վրայ իրենց ազդեցութիւնը ունեցած են, մասնաւորիկով խօսքերնիս Ֆրանսաւիր հտամար, ինչպէս ըստինք, պատճառ մը չենք գտներ շեղելու այդ երկու դասաւորումէն : Օքթավլ Միուպօ, Ֆրանսաւիր ամենէն սիրելի հեղինականերէն մին, իր զբեթէ բոլոր զիրքերուն մէջ տիպարները ընտրած է ջլախտաւորներէն, *hystériqueներէն*. եւ ալ աւելի, ոչ միայն իր տիպարները հիւանդ են, այլ բոլոր այն ընկերութիւնը որուն մէջ կ'ապրին իր տիպարները, բոլոր զանոնք շրջապատող պայմանները :

Պայմանագրական չատ մը սովորութիւնները ոչ նուազ կը նպաստեն ցեղերու ապահովման եւ ասոր համար է թերեւառ բոլոր անկապաշտ հեղինակները մարդկայնական լայն շունջ մը ունին, ծարաւը լաւագոյն բարքերու, լաւագոյն բնկերական սովորութիւններու։ Մեծ քաղաքներէ գուրս ջլախտը արդէն գոյութիւն ունի քիչ թէ չատ ամէն տեղեր, նոյն իսկ գիւղերու մէջ։ Ապասերման պատճառները հոն տարբեր են, բայց արդիւնքը գրեթէ նոյնն է. միայն բանք թէ գեղջուկներու համար ջլախտի մզող զիխաւոր պարագան ֆիզիքական չարաչար յոգնութիւնէ զատ իրենց նախնական կեանքէն ամէնէն ձայրայեզօրէն քաղաքակրթեալ կեդրուններու մէջ մանելու ասիթը ունենալու դիւրութիւնն է. արդէն մեծ քաղաքի մը մէջ ամէնէն շուտ փճացողները գեղջուկներն են որ իրենց մշակելիք հողը լքած անյագ հետաքրքրութեամբ մը կը վայելեն քաղաքին կեանքը։ Նոյն բանը կը պատճի նաեւ այն ցեղերուն համար որ երկայն ատեն հանգչելու երեւոյթը ունենալով, մէկէն աչքերնին կը բանան քաղաքակրթութեան։

Ամէն պարագայի, գրականութիւնը հոգը
ընելու երեւոյթը չօւնի իր ետեւ ձգած
ջլախտի սերմերուն համար, հետզհետէ ալ
աւելի հիւանդագին եւ անօրակելի հոգե-
կան վիճակներն են որ յափրացած ըն-
թերցողներուն ախորժակը կը գրգուն
Մոլութիւններու ապականարար նկա-
րագրութիւններ, զգայնութիւններու հա-
կաբնական նրբութիւններ, անակրնկալր,
անկարելին, հրէշութիւնը . . . ահաւասիկ
ընդհանուր առմաքը ընթերցողին ուզածք:
Հեղինակները պիտի ուզեն այդ գրեթէ
մոլեզին եւ յիմարական տենչանքները
գոհացնել, հաւանական է. որովհետեւ եթէ
ընթերցողը հեղինակներէն կ'առաջնորդու. ի
միւս կողմէ հեղինակներն ալ զիրենք կ'ա-
ռաջնորդեն հօն ուր կ'զգան թէ պիտի
եղթալին առանձին :

Մեր համայնքին համար անպատճեռ-
թիւնը մասամբ հեռաւոր է եւ ոչ անմի-
ջական. ապահովաբար մտքի տկարութիւն
ունեցողները մեր մէջ, գրական շատ յօրդ
եւ զգուարամարս արտադրութիւններու
հետեւանդքով չէ որ կը տառապին :

Այլ սակայն կրնան քիչ մը մտածել սա պարուգային վրայ թէ. ամէն անոնք որ առանց նախապատրաստական զարգացումի մը քաղաքակրթուելու հարկին մէջ կը գտնուին, անխուսափելիօրէն կ'ապասերին :

Ճիշդ այս օրերս Պերլինի մէջ հրատարակուեցաւ հատոր մը Անգլիական Տունը (Das Englisches Haus) տիտղոսով, հեղինակութեամբ գերմանացի ծանօթ ընկերաբան Հեռաման Մունթէսիուսի: «Ծաղկի» ներկայ և յաջորդ թիւ ւերով կը թարգմաննենք յառաջարանը այդ գրեն որ իր մէջ ընկերային լուսանեկան կարեւորութիւն ունեցող շատ մը գեղեցիկ թելագրութիւններ կը բավանդակէ և որոնց մասն առիթը պիտի ունենանք առանձին խօսելու:

ԱՆԳԼԻԱՑԻՒՆ ՏՈՒՆԸ

ԵՒ

ԸՆԿԵՐԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ
ԱՐԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒ

Ամենէն առաջին զործը զոր մարդ մը կոչուած է կատարելու՝ ինքոյնըին հանգիստի կայսն մը փնտուելն է. տեղ մը՝ ուր իր ուռքը կարենայ դնել, տուն մը, նուրիական տեղ մը և զոր այնքան նուրիական պահէ և այնքան երջանիկ զզայ ինքփնըը անոր մէջ՝ որ ամենէն զառն ցուով միայն կարենայ բաժնուիլ եթէ ստիպուէր անկէ դուրս ենելու

ԾԲՓՒՆ



Թէ խորապէս ուսումնասիրենք Անգլիացիին կեանքրաւելի կը հաստատուինք այն համոզման մէջ թէ Անգլիա իր ամբողջ խորհրդական բարձրութիւններու:

Եր բարքերովը եւ սովորութիւններովը, իր կեանքի ըմբռնումներովը, ինչպէս եւ բոլոր արժէք մը ներկայացնող կեանքի գաղափարներովը դուրս է ցամաքային Եւրոպայի շրջանակէն եւ ինքնիրեն ամբողջ աշխարհ մը կը կազմէ, քաղաքակրթական իր բոլոր արտայայտութիւններուն մէջ բոլորովին ինքնուրոյն զրոշմ մը ունենելով: Ինքնին արդէն շատ օրինակներ կան ուր ցամաքային երկիրներու առընթեր կղզիներու ամբողջութիւն մը քաղաքակրթական տեսակէտով հիմնապէս տարբեր ուղղութիւններ կ'ունենայ: Երբ աշքի առջեւ բերենք ձարոնն ու Զինաստանը, Սէլլանն ու Հնդկաստանը, Վենետիկը եւ Խտալիան, այն ատեն զիւրին է համոզուիլ թէ ինչպէս ամէն կողմէ չուրով պաշարուած երկրի մը մէջ կազմուող քաղաքակրթութիւնը հիմնապէս կը տարբերի ամէն կողմէ զուրով պաշարուած երկրի մը մէջ կազմուող քաղաքակրթական տեսակէտով հիմնապէս տարբեր ուղղութիւններ կ'ունենայ: Երբ աշքի առջեւ բերենք ձարոնն ու Զինաստանը, Սէլլանն ու Հնդկաստանը, Վենետիկը եւ Խտալիան, այն ատեն զիւրին է համոզուիլ թէ ինչպէս ամէն կողմէ չուրով պաշարուած երկրի մը մէջ եղածէն Ծովը երկիր մը կը բաժնէ իրեն ամէնէն մօտ ցամաքէն ու միեւնոյն ատեն կը կապէ զայն ամէնէն հեռաւոր ցամաքի մը Մօտաւորագոյնէն բաժանումն է որ կուտայ կղզի մը ինքնուրոյն զարգացումը իսկ հեռաւորագոյնին հետ

կապակցութիւնը օտար աշխարհներու ազգեցութեանցը կ'ենթարկէ զայն եւ ատով կ'աւելցնէ անոր առ անձնայտակութիւնը ցամաքային երկիրներու զարգացումն վրայ Կղզի մը բնակիչը կազմովը ծովն է, մինչդեռ ընդարձակ հողային տարածութիւններու վրայ եղողին վարպետն աշամաքն է: Անչդեռ կը պարզուի թէ ինչո՞ւ Բրիտանական կղզիները, ի բաց առեալ իր զիրքովը այնքան նպաստաւորեալ է տիմպուրկ քաղաքը, ցամաքային Եւրոպայի ըմբռնմամբ ոչ մէկ մեծ քաղաք կրցած է արտազրել, նոյն իսկ էոնտոն ուրիշ բան չէ բայց եթէ ահազին զիւղ մը, առանց յառակագիր եւ առանց նպատակի խոնում մը տուններու, առանց յիշատակութեան արժանի փողոցներու, հրապարակներու եւ հանրային շենքերու: Այս բոլոր պայմաններուն համաձայն որոնք Անգլիոյ մէջ կը տիրեն, իրաւամբ կարենի է ըստ թէ Անգլօ-Սաքսոն ցեղին ալլուած չէ մեծ քաղաքներ կառուցանել: Այս պարագան սակայն նորէն իր նկարգրին հիմնական զիծերէն մէկը երեւան կը բերէ որ է անկարուութիւնը՝ առանց ձինը, սեփականը ամբողջին ստորագասելու: Այս պակասը սակայն կը դրյացնէ մեծապէս զարգացած ինքնագոյութիւնը առանձին անհատին, եւ որ կը թուի նաեւ միայն իրը հետեւողութիւն մը բոլորովին միակողմանի առաւելութիւններու:

Եատ զօրաւոր կերպով զարգացած անհատականութեան զգացումին հետ կը կապուի նաեւ առանձին տունի, ընտանեկան յարկին մեծ արժէք մը տրուիլ, բան մը՝ զոր Անգլիացիին մինչեւ այսօր պահած է: Անգլիացիին համար տունին մէջ է որ կը մարմնաւորուի ամբողջ կեանքը. հոս է որ իր ընտանեկան շրջան մէջ բաւելով ինքղինքին եւ առանց տունէն զորս ամրող Եւրոպական քաղաքակրթակրթիրթ աշխարհն կերջին 150 տարուան ընթացքին կատարեց, մինչեւ այսօր առանձին տուններու մէջ կը շարունակէ բնակիլ: Ցամաքային Եւրոպայի երկիրներու մէջ, վերոյիշեալ փոփոխութիւնները սկսան ամրող բազմութիւններ դէպ ի մեծ քաղաքները մզել, իրենց հետ բերելով նաեւ բազմաթիւ յարկերէ ձեւացած տուններու զանգուածի մը մէջ մարդոց խճողմը: Անգլիոյ մէջ սակայն, ուր ճարտարարուեստական զարգացումը շատ աւելի կանուխէն սկսած է, չէ կրցած Անգլիացիին զիւղական վայրերու մէջ ապարելու բնածին սէրը խախտել. ընդհակառակը քաղաքին մէջ աշխատելուն ստիպողական դառնալովը այդ սէրը աւելի զօրաւոր գարձած է: Այս հարստութիւնը որ իրերու նոր կարգաւորումէն, վաճառութիւնը, միծաքանակ եւնէն, մեծաքանակ ճարտարարուեստէն եւ խմելու ու հանգչելու համար հրապուրիչ վայրերու բացակայութիւնը ա'լ աւելի կը շեշտեն իր դժունութիւնը. Անգլիացին քաղաքին մէջ կ'աճապարէ միայն իր գործերը կատարելու համար երեկոյին կ'աճապարէ իր ընտանեկան շրջանակը վերագառնալու համար եւ նոյն իսկ հոգը ըներ մէկ ժամուան երկաթուղիի ճամբորդութիւն մը ատով մեծ քաղաքի միորէն կարելի եղածին չափ հեռու ըլլալու համար մարդ Անգլիոյ մէջ քաղաքը չի բնակիր, հոն կու

գայ իր գործերուն համար. աշխարհի բոլոր երկիրներուն մէջ բացառութիւնը ըլլալով. Անզլիոյ արքունիքն ալ մինչեւ աւսօր մայրաքաղաքին մէջ չէ որ կր բնակի, այլ հնուու գիւղական վայր մը եւ Լոնտոնի արքայական պալատը ոյսօր ալ տակաւին միայն կայան մըն է: Ամբողջ ագնու ական դասակարգը, ամէն բարեկեցիկ քաղաքացի, գիւղուկան տեղեր կը բնակին իրենց լաւ կազմաւորուած եւ ընդհանրութէս ոքանչելի շրջապատով տուներուն մէջ, որոնք սակայն իրարմէ մեծ միջոցներով հեռացած են: Ասոնք մայրաքաղաքին մէջ պղտիկ տուն մը միայն կ'ունենան ուր կ'իջեւանին ի հարկին ու կը բնակին այնտեղ միայն կարճ ժամանակի համար: Այն որ ստիպուած է իր առօնեայ զբաղմանը պատճուաւ քաղաքին մէջ ըլլալու այն ալ կը ջանայ իր բնակութիւնը կարելի եղածին չափ հեռաւոր արուարձանի մը մէջ ունենալ որ տակաւին պահած է իր գիւղական գրումը եւ ուր գտնուելու համար անիկա զոհողութիւններ ալ կ'ստանձնէ սիրով: իսկ անոնք որոնք ստիպուած են քաղաքին մէջ բնակիլ այդպիսիները կամ ամառուան ամիսներուն եւ կամ թէ ամբողջ տարուան համար լաւ զիրքով գիւղի մը մէջ տուն մը կը վարձեն, շաբաթէն մինչեւ երկուշաբթի հոն անցնելու նպատակաւ եւ ուր ամառուան տաք ամիսներուն կը բնակին իրենց ընտանիքները:

Ա.մէն բանի մէջ կը տեսնուի Անգլիացին մեծ քաղաքէն դուրս փախելու պահանջը եւ այն բնազդական մզումը անհատին որով սա բնութեան հետ իր անմիջական կապակցութիւնը պահելու եւ իր սեփական տունէն դուրս ոչ մէկ տեղ իր երջանկութիւնը փնտուելու ջանքը կ'ընէ :

Անգլիացին իր տանը համար ունեցած
սէրը առածի կարգ անցած է. շատ մը
ծանօթ ասացուածքներ կան որոնք ցոյց
կուտան այդ բանը եւ որոնք ցամաքային
Եւրոպայի ժողովուրդներու մէջ ալ մտած
են : (Home, sweet home.—My house is my
castle.—East and west, home is best.) Նոյն-
պէս comfort բառն ալ որ անգլիական տան
մը ներքինը կը յատկանչէ, Անգլիականէն
մտած է ցամաքային Եւրոպայի ժողովոց
լեզուներուն մէջ : Տան համար Անգլիացին
սէրը ուրիշ պարագայով մըն ալ մեր ու-
շաղրութիւնը կը գրաւէ, Անգլիացիները
սովորութիւն ունին իրենց տուներուն ա-
նուններ զնել. այս սովորութիւնը այնքան
ընդհանուր է որ շատ քիչ տանտէրներ
միայն տան թիւով կը բաւականանան :
Իրաւ է թէ տան թիւը աւելի կարճ եւ
գործնական է, բայց անիկա ցոյց կուտայ
տեսակ մը անտարբերութիւն տան հան-
դէպ. մինչեղ անուն մը տալու պարա-
գան ապահովաբար գորովի արտայատու-
թիւն մըն է :

(Բ. մասը յաջորդ թիւնվ)

ԱՐԱՋԻՆ

ՕՍՄԱՆԵՐԵՆԻ ՄԵԹՈՑԱՒՈՐ ՕԿՍՈՒՑԻՉԸ

ԱԵԹԷՌՈՒ ԷՖԷՆՏԻ ԳՐԻԳՈՐԵԱՆ

ՊԵՏՐՈՍ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ



նուն մը որ շատ մը սե-
ռուղիներ բերնէ բերան յոր-
ջօրջած են , ուսուցիչ մը որ
ամէնէն շատ ապրած եւ օգտակար եղած
է իր համայնքին , այն ալ Ռեթէոս է-
ֆէնտի Գրիգորեանն (Ռեթիկ Հօծան) է-
թէ ըստնք չափազանցութիւն ըրած չենք
ուլլար : Ռեթէոս էֆէնտի Գրիգորեանի
կենսագրութիւնը երկարօրէն գրեցինք
ասէ ճիշտ երկու տարի առաջ «Քիւզան-
դիոն»ի մէջ , իր կենդանութեանը գէթ
երախտագիտական պարտք մը հատուցա-
նելու մտօք . բաղմամեայ աշխատաւորի
Ծ , որուն սակայն ծերութեան սկզբնա-
որութեան ատեն , նոյն իսկ աշակերտ-
երը , ու տկար եւ համրակ վարժապետ-
երի ջանացած են նուազ թոշակով պաշ-
ուօնները ծեռքէն խլել , յանիրաւի առար-
ելով որ ա'ն օգտակար չի կրնար ըլլալ :
Այս եւ այսօրինակ անազնիւ միջոցներ չեն
ցած սակայն հեռացնել պատկառելի
տածկագէտը իր ամոռուէն ու սիրած վար-
արանէն , այսինքն՝ Մայր վարժարանէն ,
ու անցուցած էր հանգուցեալը իր երի-
տասարդութիւնն ու չափան սսութիւնն եւ
ը փափաքէր իր ծերութիւնն ալ անցնել ,
ան մը որուն արժանի եղաւ , մինչեւ
երջին օրերը , պատուակալ ուսուցիչ
նալով եւ հոնգստեան թոշակ մ'ալ
տանալով անկէ :

Ըեթէսու էֆէնտի Գրիգորեանէ առաջ
մէկ երկու ուսուցիչներ թէեւ գրտ-
նուած են, զոր օրինակ նշանաւոր Հօճա
Պօղոս, Թուրշունի ողլու Յակոբձան
պատուելի, որոնք սակայն կանոնաւոր
դասաւանդութիւն չեն ունեցած, այլ խա-
ներու մէջ մասնաւորներու միայն օսմա-
ներէն լեզուն աւանդած ըլլալով չենք կա-
րող զանոնք իրրեւ ուսուցիչ ներկայացը-
նել, որով մեր մէջ առաջին օսմաններէնի
ուսուցիչը կ'ըլլայ հանդուցեալ Ըեթիկ
Հօճա, որ օսմաններէն լեզուի դասաւան-
դութեան առաջին շրջանի հիմնադիրն է
եղած և որ կ'սկսի 1850էն եւ կը տեւէ 1875
ու մնացած է միշտ առաջին հմուտ եւ կա-
րող ուսուցիչը երկրորդ շրջանին ալ, որ
կը սկսի Գալլապձեանով 1875էն մինչեւ 1890,
իսկ երրորդ շրջանն ալ նոր ժամանակի
շրջանն է որ կը սկսի 1890էն, Առաջին
շրջանին մէջ Ըեթիկ Հօճայի դէմ կը գրտ-
նուի նշանաւոր Հօճա Պօղոսը, որ թէեւ
վարժարանաց մէջ ուսուցչութիւն չըներ
եղեր, բայց զինքը հմուտ մէկը ներկա-

յացուցած են մեզ իր աշտկել տները , որք
են Պատրիարքարանի նախկին Ա. գործա-
կատար Ալիքսան էֆ. Սագայեան յարգելի
ծերունին , եւ Ս. Խաչ Եկեղեցւոյ նախորդ
աւագերէց Հանգուցեալ Տ. Գարրիէլ քա-
հանայ կանճեան : Լուսահոգի քահանան
պատժած է որ , երբ օր մը Ռեթիկ Հօճա
Մայր վարժարանին մէջ իրենց դաս կռ
տար . Հօճա Պօղոս դասարան կը մտնէ
ու ներկայ կը դանուի դասին . երկու հօ-
ճաները կը սկսին արարերէն բառերու
վրայ վիճար սնիլ , ուրկէ աշակերտները
բան մը չէին հասկնար . Ռեթիկ էֆէնտի
թէեւ Պօղոս Հօճաէն երիտասարդ , բայց
անոր խօսածներուն եռանդով պատասխա-
նած ըլլալով Պօղոս Հօճան գոն մեացեր
ու մեկներ է :

Ուեթիկ Հօճայի ժամանակակից ուսուցիչը մ'ալ կայ՝ Կարապետ Հօճա Փէշտիւմալնեան, Սամաթիացի, որ Սամաթիով վարժարանին մէջ ուսուցչութիւն ըլ մեզ չէ հասած, բայց իր զաւակը՝ ուսուցիչ Գրիգոր էֆ. Փէշտիմալնեան մեզ պատմած է որ իր հօրու մահուանէն վերջ, պարկ մը լեցուն ձեռագիր պաշտօնական գրութիւններ աշակերտ Միհրան էֆ. Արիկեան իրենցմէ գներ է եւ անոնցմէ թերեւս օդուուեր է իր զաւագիրքերը պատրաստած ատեն: Ուեթիկ եւ Կարապետ Հօճաներու միջեւ մրցում մը գոյութիւն ունեցած է ընդերկար, բայց Կարապետ Հօճայի աշակերտներէն Վասեմ. Միքայէլ էֆէնտի Մամիկոնեան երկու Հօճաներուն ալ աշակերտած ըլլալով՝ մեզ Ուեթիկ Հօճան աւելի հմուտ ցոյց տուած է: Սակայն Կարապետ Հօճա ալ իր ժամանակին ծառայած ըլլալ կը թուի, աւելի «Նասարա եանսուրունասրէն» եւայլնի դրութեամբ սորվեցնելով արաբերէնն իր աշակերտաց, զրութիւն մը զոր Ուեթիկ Հօճա ի վերջոյ փոխած ու պարզած է: Առաջին շրջանի մէջ Ուեթիկ Հօճա կը հասցնէ աշակերտներ Պետրոս Խօճասարեան, Օգուն Շահնեան, Գարամաթէսոսեան, Պողոս Գալրպանեան եւ Միհրան Արիկեան որոնք հետզհետէ Պօլսոյ վարժարաններուն մէջ ուսուցչութիւն ընել կ'սկսին. ասոնցմէ առաջին երկուքը սակայն կանուխ կը մտնին, Պետրոս Խօճասարեանէ մեզ կը մնայ «Գաղափարի Արապիյնէ վէ Ֆարիսիւնէ» անուն զիբքը:

Фарвардамаթсисеанъ аւելի խմբագրութեան մէջ կարող՝ չուտ կը ճգէ ուսուցչական ասպարէզը եւ խմբագրութեամբ, փաստաբանութեամբ կ'զբաղի ու գաւառները կը մեռնի ասկէ 8-10 տարի առաջ։ Պետրոս Խօճասարեան Իւսկիւտարի կողմը դասախոսելով կը հասցնէ աշակերտ մը Սեպուհ Հսմէրեան, որ երկրորդ շրջանի կարող ուսուցիչներէն կրնայ նկատուիլ, ուրիշ շատեր օգտուած են Իւսկիւտարի ծեմարան վարժարանը, բայց ինքը աւելի

արբեցող մէկը ըլլաչով մեր պատաննեկու-
թեան ատեն քաշուած կ'ապրէր իւսկիւ-
տարի մէջ եւ առաւօտէն մինչեւ երեկոյ
խմելով կ'անցընէր իր ժամանակը. ու այս
տողերը գրողը անորդիննետունէն գլոտորելով
գուրս ելած պահուն, ձեռքէն բռնած եւ
իր տունը տարած է խելքը գլուխը եղած
ատեն մէկ քանի բան սորվելու յոյսով:
Սեպուհ էֆ. ասկէ իրը 15-16 տարի ա-
ռաջ Արմաշի Դպրեվանքը ռամաներէնի
ուսուցիչ նշանակուելով՝ հոն մեռաւ 6
տարիի չափ ուսուցչութիւն ընելէ վերջ,
եթէ չ'մ սիսալիր:

Ուէթէսո էֆէնտի Գրիգորեան իբրեւ
բազմարդիւն ու բազմահմուտ ուսուցիչ
պէտք էր որ իր արժանի գնահատականը
ունենար նոյն իսկ իր կենդանութեան,
քանի որ մէկ քանի անձնագով և ուսուցչու-
թեան բարձր ասպարէզին պատիւ չի բե-
րող վարժապետներ, առանց ո՛ եւ է
արդիւնք ցոյց տալու, Ծեթիկ Հօծան ան-
ուանարկած էին ասղին անզին, նոյն իսկ
դպրոցականներու, առանց քաշուելու եւ
անոր սխալը բոնելու համար ջանքեր բրած
են, բան մը որ թէեւ ո՛ եւ է արդիւնք
մը չէ՞ ունեցած, բայց եւ այնպէս ծե-
րունազարդ ուսուցչին սրտին ու մաքին
գէլ ազդած էր ու ցաւով կը յիշատակէր
զանոնք:

Ճիշդ երկու տարի վերջն ալ ինձ
զիճակեցաւ իր ղազաղին չուրջը խօ-
սիլ ղամբանական մը յանուն Ուսումնա-
կան Ծորհրդոյ, որով ջանացի մեծանուն ու-
սու ցչին արժանավայել զրուատիքն ընել
Այսօր ալ «Ծաղիկ» շարաթաթերթին
մէջ հանգուցեալին անմոռանալի յիշատա-
կին սա մի քանի տողերը կը նուիրենք,
իր մեծ կորուստն ողբալով:

Ռեթէսո էֆ. Գրիգորեան ծնած է 19րդ
դարու սկիզբները Պոլիս, Հիսար Տիպի:
Հայրն է Տիրացու Գրիգոր Պատուելի, քաջ
հայագէտ եւ հմուտ Յունարէնի, որ Կա-
րապետ Պատրիարքի օրով ատենադպրի
պաշտօն ունէր Պատրիարքարանի մէջ:

Ըեթէոս 10 տարեկան հասակին մէջ
կորսնցնելով իր հայրը, չպուգձիի քով
աշկերտ կ'ըլլայ, յետոյ եազմածիի, Փիս-
ճանճիի քով կը մտնէ եւ հոս կը մնայ
չորս տարի, Ըեթէոս երեկոները ունկն-
դիր կ'ըլլար սրճարաններուն մէջ թուրք-
րանաստղ զծութիւններ կարդացող ալլը-
ներու եւ անոնցմէ շատ կ'ախորժէք. օրէ
օր իր մէջն ալ թրքերէն ոտանաւոր զրե-
լու փափաք կ'ըզգար, այս փափաքին ի-
րազործան համար սակայն նախ եւ առաջ
թուրքերէն զիանալ հարկ անհրաժեշտ էր:

Ելիթճնիզի մը կը գնէ Ռեթէոս Սահափ-
Ներու շու կայչն եւ մեծ դժուարու թե ամբ
ասկէ անկէ քիչ մը կարդալ կը սովորի :
Այն տաենները Մէրճան՝ կազմարարէ մը,
որ քիչ շատ ստանաւոր գրուածներու վրայ
գաղափար ունէր, ինչ ինչ ստանաւորներ
կը սովորի : Յետոյ կը դիմէ Շաքիր էֆ. ա-

Նուն հօճայի մը, որ Եթիքսէփ Գալտուրը միանութի մը մէջ կը դաստիոսէր. պատահին Խեթէս անպատմելի նեզութեամբ արաբերէնի բաւական ծանօթութիւն կը քաղէ. տրուած դասելը մի միայն կէտ առ կէտ զոց ընելով, զի այդ էր այն տատնուան ափրող բնշանուր մէթոտք Այս միջոցներուն թուրչունքի օգրու Յակոբձան աղա Վալիտէ Խանը, սենեակի մը մէջ Օսմ. դասախոսութեան սկսած էր. Խեթէս Գրիգորեան ժամանակ մ'ուր թուրչունքի օգլութի քով կը յաճախէ եւ իր պաշարը կ'աւելցնէ օր քան զօր։ Յեսու կը ներկայանայ այն տառեն նշանաւոր Հօճա Սէրէրտ էֆ.ին, որմէ կ'ուստի թէօնֆեր Վեհապէն, Նոսի պէի Վեհալին, Կիւլիւրանը, Փէնսիկ Արքալր։ Աւութեատենչ Խեթէս չի բաւականար սակայն այս չափով, կը զիմէ Սէլտէսէնները եւ կը զանէ մեծանուն հառւա Հօճա Սէմէտ էֆէնտին, որուն ինքովիցը սիրանելով անկէ կը սովորի Մանրը (տրամադրանութիւն) եւ ին։

Այս գտուարութեամբ Օսմ. Սրաբ.
և Պարսիկ լեզուաց մէջ զարգացր Ռե-
թէու էֆ. Գրիգորեան 18 տարեկանէն
սկսեալ զասախօսութեան կը սկսի նախ
մասնաւ օրներու շուկաները, խանութները,
խաները եւ այլն. ու յետոյ կանոնաւոր ու-
սուցչութեան Մարդ Վարժարանի մէջ,
ուր երար ատեն 50—60 ատրի ա-
նգնդ սա զասախօսելով անհամար աշա-
կերներ կը հասցնէ, որոնցմէ շատերը
պետական բարձրասափճան պաշտօնատար-
ներ կ'ըլլան, կարող ուսուցիչներ. փաս-
տարաններ, բժիշկներ կը հանդիսանան
եւրին. Ռեթէու էֆէնտի հոչակը կը տա-
րածուի Պալոյ բոլոր թաղերը ու հետըզ-
հետէ կ. սկսի զասախօսել կարեւոր վար-
ժարանները Ազգ. Հիւանդանոցի, Սա-
մաթիոյ, Խաօպիւզի, Գատրզդիզի, Խւսկիւ-
արի եւրին: Իր ուսուցման մէթոսը ա-
ռաջն շրջանին համար նորութիւն մէք,
եւ կը կայանար ընթերցման, թարգմա-
նութեան, ուղղագրութեան ու եւ է բա-

ուազնութեան եւ յաճախ յաջողադոյն ա-
շակերտին հետ զբաղելու մէջ, ինչ որ
կրնանք լսել թէ շարունակեց դրեթէ երկ-
րորդ շրջանի տես օղութեան միջոցին ա-
ռանց զգալի փրկիսութեան. մէթօտ մը
որ սակայն այսօրուան մանկավարժական
սկզբունքներու շատ համապատասխան չէ,
բայց գործեալ հիմնադրին համար խիստ
պատւարեր է, զի բնաւ ուղղութիւն մը
չեղած ատեն որոշ ուղղութիւն մը զծած
ու անով սերունդներու օսմաներէն լեզուն
սովորեցուցած է:

Երբորդ շրջանի մէջն է որ կարդաց-
ուած հատուածը աշակերտին բացատրել,
վերլուծել կը տրուի ու առհասարակ դա-
սարանի մը տղաքնները դասով կը հետա-
քրրքրուին, գաղափարնին նոյն լեզուով
բացատրելու համար ջանքեր կը շռայ-
լուին ու այլազան նիւթոց վրայ աստիւ-

ճանաւոր շարադրութիւններ գրել կը
տրուին, քերականական կանոնները մի
միայն իբր կանոն գոց ընել չեն տրուիր,
այլ զանազան վարժութիւններու վրայ
անոնց կիրառումը կր պահանջուի, օգտա-
կար վարժութիւններ որոնք երկրորդ շրո-
ջանին մէջ ալ անտես կ'առնուին ու թե-
րեւս այսօր այդ շրջանին պատկանող ու-
սուցիչներ չեն կրնար ըմբռնել այս վար-
ժութեանց օգտակարութիւնը եւ առաջին
շրջանի ուղղութենէն չեն շեղիր. ինչ որ
իրենց յետազիմութեան միակ պատճառ ե-
ղած է : Առաջին եւ երկրորդ շրջաններու
մէջ մէկ մ'ալ զուտ թուրքերէն քերակա-
նութեան բնաւ կարեւորութիւն չէր տրր-
ուեր, մինչդեռ թուրք. կանոնները իրենց
պարզութեամբ, կանոնաւ որութեամբ ու
օգտակարութեամբ հարկ էր որ աւանդուէր,
քանի որ խօսքին մէջ տիրող տարրը,
այսինքն բայց միշտ թուրքերէն է եղած,
որ զանազան ձեւեր ու փոփոխութիւններ
կը ստանայ որոշ կանոններու համաձայն:
Ռեթչոս էքէնտի Դրիգորեան իր զամա-
խոսութեամբ թէեւ շատերու օգտակար
եղած էր, բայց դարձեալ իրմէ ուղղակի
օգտուելու առիթէն զրկու ածներուն հա-
մար ալ ծառայութիւն մը մատուցանելու
Նպատակաւ իր բազմամեայ փորձառու-
թիւնն օգուտ քաղելով պատրաստած ու
հրատարակած է ասկէ գրեթէ 36 տարի
առաջ «Խիւլասաթիւսարաֆ» անուն զուտ
թուրքերէն ընդարձակ քերականութիւնը,
որուն մէջ ամիովուած է մեծ հմտու-
թեամբ Օսմ.ի մէջ գործածական Արար.
կանոնները ընդարձակորէն եւ բազմաթիւ
օրինակներով: Այս դասագիրքը իր տեսա-
կին մէջ առաջին երկասիրութիւնը եղած
է, որ ամէնուն ձեռքը երկար ատեն օգ-
տակար առաջնորդ մը հանդիսանալով,
դիւրացուցած է Օսմ. լեզուի ուսուցումը:
Այս զրքէն անմիջապէս վերջ Յակոբ Փա-
շայեան, եւ շատ վերջ Պօղոս Գալրպանեան,
Միհրան Արիկեան քերականութիւններ
հրատարակած են իրարու նման ուղղու-
թեամբ, Ռեթիկ Հօճայի Սարֆէն սա տար-
բերութեամբ որ, այս վերջինները թուրք.
Պարուկերէն քերականութեան մասերն ալ
զրած են, թէեւ ասոնցմէ շատ առաջ
Պետրոս Խօճասարեան Պարսկերէն քերա-
կանութիւնը միացուցած է Արարականին:
Բայց նոս ըսենք թէ այս վերջինները ի-
րենց քերականութեանց մէջ առաջ թուրք.
յետոյ Պարսկ. եւ ամէնէն վերջն ալ Արար.
քերականութենէ առնուած մասանց վրայ
խօսած են առանձինն առանձինն, իբրեւ
թէ Օսմ. լեզուն կազմող այդ տարերք
ամբողջութիւն մը կը կազմէին, բայց ե-
կէք տեսէք որ այնպէս չէ. միայն Օսմ.ի
մէջ գործածական Պարսկ. Արար. կանոն-
ներն են որ կ'աւանդեն: Այդ ուղղութիւնը
մինչեւ այսօր ալ ոմանց կողմէ պահուած
է, մինչդեռ մենք մեր քերականութեանց
մէջ Օսմ. լեզուն մէկ լեզու միայն նկա-

տելով թուրք գոյականներուն վրայ խօս-
սելէ անմիջապէս վերջը Պարսկերէն, ու
Արաբերէն գոյականներու այն ժաման դրուծ
ենք որոնք Օսմ.ի մէջ գրքածակուն են
եւ այսպէս շարունակաբար մինչեւ քառե-
րուն վերջը. մէկ մ'ալ քերականական
կանոններու որպէս զի տղուց մոքեն մէջ
հաստատուին, հարկ անհրաժեշտ է որ
հրահանգներ, լեզուական վարժութիւններ
գտնուին: Մինչեւ մեր քերականաթեանց
հրատարակութեան ատեն, ուրիշ քերա-
կանութիւններու մէջ զրուած հրահանգն-
ները, վարժութիւնները բառերէ միայն կը
բաղկանային, մինչդեռ մենք բոլոր կա-
նոններէն վերջ իբրև հրահանգ ընթեանլի
հատուածներ դրած ենք, որոնց մէջ կա-
նոններուն կիրարկումը կ'ընէ աշակերտը,
բան մը որ Եւրոպայի բոլոր քերականներն
ալ բրած են: Ծեմթէս էֆ. Գրիգորեան
իր «Ելիւասաթիւսարֆ»էն զառ Արար-
չեղուի ուսուցման համար ալ հայերէնով
բացատրուած զատ գիրք մը հեղինակած
եւ առէք բաւական տարի առաջ հրատա-
րակած է, գործ մը որ մեր մէջ առաջին
հրատարակութիւնը եղած է Արաբերէնի
համար: Ծեմթիկ Հօճա իր այս երկու օգ-
տակար երկասիրութեամբ պիտի ապրի
յաւէտ, ինչպէս ինքն ալ համոզուած էր
սա ճշմարտութեան թէ հեղինակը կը
մեռնի, գործը կը մնայ, ըլլայ ան նոյն
խնկ մէկ հատ ու այս իմաստը տուող հե-
տեւեալ Արաբերէն խօսքը գրած է իր
Արաբերէն քերականութեան յառաջաբա-
նին վերջ.—

«Եէլունուր խաթթոն Փիլ Դրքթասի տէհրէն Վէ քեաթիպունու բէմիմուն Փիթթիւրապ» Թարգմ. «Թիրը կը փայի շատ դարեր քարտէսին վրաւ, մինչզեռ զայն դրողը հողին տակ փտած կմախք կը դառնայ:»

Ծիմթիկ Հօծու իր մայրենի լեզուին ճռ-
խութեանն ալ հիացող, լաւ գրաբար կր-
սորվի իր ժամանակակից հայկաբան թո-
րոս Նազարեանէ, Մալէզեան Պատուե-
լիէն եւ գրած է մէկ քանի ոտանաւոր-
նիր ալ որոնք հրատարակուած են այն
ժամանակի օրացուցներու ոկիզը: Ծի-
թէոս էֆէնտի Գրիգորեան միշտ աշխա-
տասիր, ռանեներու եւ ուսուցանելու փա-
փաքող անձ մը, տիպար կրնայ հանդի-
սանալ շատերու, որոնք իրենց քիչ մը
զիտցածին վրայ հպարտ՝ կը թողուն այր-
եւս գիրքն ու գրիշը եւ անձնագովու-
թեամբ կը զբաղին ծշմարիտ ուսուցիչը,
զիտունը այն է որ զիտութեան, ուսման
անձարածիր ովկէանոս մը ըլլալը զիտ-
նալով, միշտ չզիտցածներն սորվելու կը
ջանայ: Ծիթէոս էֆէնտի Գրիգորեան
իր խոր ծերութեան մէջ անգամ զիրքը
ձեռ քէն չէր ձգեր, անրնդհատ կ'ուսում-
նասիրէր, կ'աւրէր, կը գրէր եւ այսպէս
կ'անցընէր իր օրերը վաստակարեկ ու կո-
րաքամակ, չըջապատուած իր զաւակնե-
րէն ու թոռներէն, որոնք կը գուրդուրա-
յին վրան:

Ուեթիկ Հօնա Օսմ. Պարսկ. եւ Արաւ-
բերէն լիզուաց մէջ իր ունեցած պատ-
կառելի հ բոութեամբ միշտ պարձանք ե-

«О У З І Б 4 » І О Б Р О В Л (13)

ԱՆՈՒՉՔՔԱ

(ՎԻՊԱԿ ԹՈՒԹԿԵՆՔԻՑԻ)



ԱՆԿՈՐԾ ականջիս եկաւ
սարսուացնող ձայն մը, ջախ-
չափուած հեծ կլսանքի մը պէս,
զգացի իմ մազերուս վրայէն
անցնիլը ձեռքի մը որ տերեւելի մը պէս կը դողդը-
զար. Գլուխս բարձրացուցի և իր դէմքը տեսայ...
Ի՞նչ վայրէկենական այլափոխութիւն կատարուած
էր հօն. արսափը աներեւոյթ եղած էր, նայուածքը
կը սուրար չեմ գիտել ո՞ւր և նիճի կը հրաւիրէր
հետեւել, իր շրթունքները թեթեւօրէն բացուած
էին, մինակ իր ճակատը կը պահէր մարմարինի
տժգունութիւնը, մինչ իր մազերուն խօսպափեները
եր գլխուն ետեւը կը տատանէն ինչպէս եթէ
հօփի մը շունչը անցնէր աննոց վրայէն

Ամէն բան մոռցայ, անիկա դէպ ինծի կը քաշէն ձեռքէն բռնած որ չէր գիմադրեր և որուն ձգտումին հետեւեցաւ մարմնը. յետոյ իր շալը աւսերուն վրայէն սահեցաւ, գլուխը հսկեց և մեղմօքէն դրաւ կուրքքիս վրայ, հրայրքոս շրթներուս համբոյըներուն ներքեւ . . .

— «Քուկդ եմ... մըմնջեց ոգեւար ձայնով մը»

դած է մեր համայնքին երեք քառորդ
դարու չափ երկար ժամանակամիջոցի մը
մէջ, Օսմանցի նշանաւոր զրագէտներու,
արաբագէտներու եւ պարսկագէտներու
հետ իր ունեցած յարաբերութեանց ա-
տեն, անոնց համակրութեանց ու գնա-
հատմանց ալ իրաւամբ արժանանալով. ու
մասուանէն վերջն ալ Ռեթէոս էֆ. Գրի-
գորեանի անունը միշտ պիտի յորջորջուի
իրբեւ մեր մէջ առաջին Օսմի կարող ու-
սուցիչներէն մէկը ու պիտի գրուի անունը
Հօնաներու շարքին մէջ : Ռեթիկ Հօնա-
երկայնահասակ, ջղուա ու նիհար կազ-
մով, փոքր աչքերով ծերունի մ'էր, սպի-
տականեր ու ճերմակ, եւ տարիքի բեռին
տակ կորաքամակ, կը հագնէր միշտ եր-
կայն սեւ չուխայ բալթօ՝ մաքրուած վե-
րէն ի վար համակ, նայուածքն անոյշ,
բայց մերթ արհամարհոտ ու խոժոռ, ին-
նուսուն տարիներու պատկառելի թիւին
հակառակ, իր աչքերն կը փայլէին շատ
աղուոր : Իմ վերջին այցելութիւնս որ
յունուարի սկիզբներն տուի, հետո էր
սաներէս Գամեր Շիրինեան : Ռե-
թիկ Հօնա, իր մինտէրին վրայ ընկողմա-
նած էր, զլիուն վերեւը դամուսն ու
վէնամէն, ձեռքին տակ Մազամարը Հա-
րիիին ունենալով. երբ ձայնս լսեց ու-
րախութենէն անմիջապէս ցատկեց ու զիս
ընդունեց. այս հետերնիդ գտնուող պա-
րոնը ո՞վ է, հարցուց թուրքերէն լեզուով.
ըսի—պոռաւով, զի վերջին օրերս ականջը
ծանրացած էր մի քի—Պէրպէրեանի ալա-

Նալի կերպով՝ կորսուած՝ շարունակ կ'անցնէք
մոքէս:

—Այս գիշեր ես չեմ որ եղապայլս կանչեցի ըստաւ անիկա խեղդուկ ձայնով մը, ինքն իր կողմէն եւ կաւ:

—Տեսէք սակայն ի՞նչ բանի մղեց ձեզ աւտիկա. Հիմակ մեկնիլ կ'ուղէք . . .

—Այս, պէտք է որ մեկնիմ, ըստ նոյնքան
տկար ձայնով մը: Ես ձեզի աղաչեցի գալ հոս
որպէս զի հրաժեշտ ողջոյնս տամ:

—Եւ թերեւս կը կարծէք որ, գոչեցի, ձեզմէ բաժնուելո շատ ծանր չպիտի դար սրտիւս
—Բայս ան ատեն հնարք եղուզան կոստոմա-

— Այս այլ պատճեն բայց և զգացնելու
նեցուք, կրինեց Անուշքա շուարած ձեւով մը:

— Կը կրկնեմ թէ ուրիշ ձեւով չէի կրնար
ընկել. իթէ առաջուղինէ դուք ինքինիդ մատ-
նած պատճեն.

— Խամ սենեակս քաշուած էի, յարեց միտմուա
բէն, չէի գիտեր որ պանդոկապետը ուրիշ բանալին
ունէն:

Այս անմեղ ներում խնդրելով ձեւը այս միշտ ջցինք գրեթե բարկացուց զիս . . . և հիմակ չեմ կընար տառը խորհիլ առանց խորունկ յուղումի ներճ տառ, ապահեցա և անհեռող հոսի . . .

Այսպէս ամեն բան լինցած է, յարեցի, ան-
գամ մըս ալ, լինցած... և պէտք է բաժ-
նուին . . .

Գողառուէկն կը նսյէի իրեն, դէմքը կը կարմբէր, կ'զգայի որ ամօթէն և սորսափէն կը գըրաւուէք. Խմ կողմէս, կերթայի կուգայի, խօսեած հաճէն տէնապէն պարհանակ ունաւած:

— Իմ հոգւոյն մեջ, շարունակեցի, զգացում
մը կար որ ծաղկելու վրայ էր և որուն ժամանակ
չէքեցիք մեծնալու: Դուք իսկ շտիգախեցիք ոյն
կապը որ զմեղ կը միացնէք, իմ վրաս հուատոք
չունեցար:

տարուան բնթացաւարասներէն է. որ պիտէ ըստ բաւականի Պարսկ. Սրարերէն, զջեղ տեսնել կը փափաքէր. պատասխանեց — հայ իմ անուանակցիս զպոցէն է, տեսնեմ թէ իր անուան համապատասխան կարողութիւն ունի՞. սկսաւ Գամելը քըննել նախ շատ պարզ բաներ հարցնելով. ու հետզհետէ դժուարացնելով հարցումները, երբ Ռեթիկ լի. տեսաւ թէ ամենուն ալ յաջող կը պատասխանէր, չուտ Սրարերէնի մէջ մտաւ, խօսքեր գրել տուաւ, թարգմանել տուաւ, բառազնութիւններ առաջարկեց, Գամելը ամենուն ալ պատասխանեց գոհացուցիչ կերպով, որուն վրայ Ռեթիկ Հօնաթուրքերէն լեզուով սապէս բաւ «Ենալրշնը թութմադ իսթէտիմ, ֆագաթ պուլամատըմ, տ. Փէրիյն չօգ մէմսուն օլտրմաւ Աւապէս մինչեւ լիրջին ամիսները Ռեթիկ Հօնա չէր կորուսած իր յիշողութիւնը եւ գատողաթիւնը: Այսպիսի օգտաշատ, հմուտ պատշաճի եւ հոյակապ անձնաւ որութեան մը յիշատակին որքան էջեր ալ զրուին զարձեալ քիչ են, եւ այն ուսումնասիրութիւնը զոր կատարել ձեռնարկած եմ տաճկագէտ ուսուցիչներու վրայ եւ մասնաւոր հատորի մը մէջ պիտի ամիսփեմ, պիտի ձօնեմ Ռեթէու էֆ. Գրիգորեանի յիշատակին եւ հասութն ալ պիտի յատկացնեմ հանգուցեալին վրայ շիրիմ մը կանգնելու:

ՍԵՐ ԷՏՈՒԻՆ ԱՐՆՈԼՏ

ԼԵԿՈՒՆ ՔԻՐԻԵՑԵԱՆ

I.—ԿԵԱՆ ՔԸ



ԸՐ ԷՏՈՒԻՆ, ԱՐՆՈԼՏ, որուն մահուան վաղորդայնին մէկ քանի ծանօթութիւններու տուինք Ծաղիկի 12րդ թիւով, ծնած էր 1832 յունիսին Կրէվլէնտի մէջ (Անգլիա): Երկրորդ որդին էր Մր. Ռոպրդ Արնոլտի, որ հարաւային արեւելեան Անգլիու մէջ փաստաբանութեամբ կը զբաղէր: Իր հախնական կրթութիւնը ստացաւ Քինկու Սքուլի մէջ եւ յետոյ անցաւ Լոնտոնի Քինկու Գորէճը, որուն շըրջանն ալ աւարտելով 1852ին ընդունուցաւ Օքսֆորտի Համալարանական Գորէճը: Մէկ տարիէն յաջողած էր արդէն համբաւը կցել իր անունին, շահելով մըրցումի դրուած բանաստեղծութեան մը առաջին մըրցանակը:

Երբ 1854ին աւարտեց Համալարանական Գորէճի շրջանը, անմիջապէս օգոնական դասատու անուանուցաւ Պիրոմինկէմի Արքայական Դպրոցին անդերէնի ծիւզին: Հաս ալ չուշանալով իր կարողութիւնները ցոյց տալու, երկու տարիէն

Մինչ կը խոռէի, Անուշքա հետզետէ աւելի գէտի առաջ ծուած էր Յանկարծ, ծունկերուն վրայ ինկաւ, գէմքը ձեռքբրուն մէջ ծածկեց և սկսու հեծկլսուլ. իր մօա վաղեցի, ջանացի զայն բարձրացնել, բայց տնիկա յամառ գիմնադրութիւնը մը կ'ընէր:

Անոշ արցունքները ինծի բոլորովին կը խոռ գէտի. կը գուչէ.

— Աննա Նիքոլաէլիսա, Անուշքա', կը իւնդարեմ. . . Աստուծոյ համար . . . հանդարտեցէք . . . կը պաղատիմ:

Եւ իր ձեռքը առի իմիններուս մէջ:

Բայց այն վայրկեանին իսկ երբ բնաւ միտքէս չէր անցներ, մէկէն ոտքի ելաւ, յետոյ, կայժմութեամբ դէպի դուռը վաղեց և աներեւոյթեղաւ:

Տիկին Լուիլ որ քանի մը վայրկեան ետքը սենեակը մտաւ, զիս գտաւ նոյն տեղը կարծես կայժմակէտ:

Զէրէ կը հանար հասկնալ որ ինչպէս այս տեսակ ցութեւն այշափ շուտով և ծիծաղելի կերպով մը վերջացած է, երբ դեռ մէկ հարիւրերոդ մասը իսկ չէի բացատրած իմ ըսելիքիս, երբ դեռ նոյն իսկ չէի կրցած գուշոկել թէ ինչ պիտի ըլլոն հետզետները:

«Ուրեմն օրիորդը մէկնեցա՞ւ, հարցուց ինծի Տիկին Լուիլ իր դէզին յօնքերը բարձրացնելով մինչեւ ճակատը:

Հուարած հայեցայ երեն և մեկնեցայ:

ԺԵ.

Քաղաքէն անցոյ և գիմնաց շիտակ կը քայլէ գաշտերուն մէջէն, ուժգին յուսախարութիւն մը սիրտս կը կրծէր. ինքզինը կ'ընկճէի յանդիմանութիւններով: ինչպէս չէի կրցած գուշոկել,

թէ ինչ բան ժամագրութեան տեղը փոխել տուած էր Անուշքանի. ինչպէս չէի գնահատած այն զրոշողութիւնը որ ըրծ էր պատաւ կնոջ տունը երթալով, ինչպէս վերջապէս զինքը վար չէի դրած:

Այդ առանձին և մութ սենեակին մէջ միանակ իրեն, հետ քաջութիւնը ունեցած էի զայն մերժելու և զինքը յանդիմանելու, և հիմա իր պատկերը զիս կը հալածէր, իրմէ ներում՝ կը ինդրէի . . . իր տժդոյն գէմքը, իր երկչոս և արցունքներով լեցուն աչքերը, իր տակն ու վրայ եղած մազքը որ հակած զինքն վրայ կ'իյնալին, իր ճակատին հպումը յառաջի գուրքի տակած էր առաջական դեմքը . . . բայց ո՛չ, կեղծ էր այս, որովհետեւ ոչ մէկ ձեռով սցիզպիսի ելքի մը յանդել չպիտի ուղիչի: Եւ յետոյ անկէ բաժնուելով, տանց անոր ապրելու ուժը պիտի ունենա՞մ երբէք . . .

Անմիտ, ինչ ողորմելի մանմիտ մըն եմ, կը գոչէ բարեկութեամբ:

Այս միջոցին գէշերը եկած էր. շտապով դէպի Անուշքանի տունը ուղղուեցայ:

ԺԲ.

Կակին դէմն ելլելով, հեռուէն պոտաց:

— Քյոյս տեսա՞ք:

— Ըսել է տունը չէ, հարցուցի:

— Ոչ:

— Տուն չեկա՞ն:

— Ոչ. . . բայց ես ալ յանցանք ունիմ, շարունակեց: Հակատակ տաւած խոստումիս, մա-

կառավարական տնօրինութեամբ Հնդկաստան զրկուեցաւ, իրը տնօրէն Տէքը Պատական Գոլէճին, ի Պոմպայ:

Աւելի վերջը առիթ պիտի ունենանք անդրագանալու իր այն ձգտումներուն եւ նշանակելի ուղղութեան, որոնք իր միացը կը զբաղեցնէին անդադար, առաջին անգամ Սրեւելք ոտք կոխած օրէն սկսելով: Սրը էտուին Արնօլտ մեծապէս օգտակար տարր մը եղաւ Հնդկաստանի մէջ, իրը Տնօրէն Պոմպայի Համալարանին եւ իրը հանրային գործիչ: Հնդկաստանի Կառավարիչը երկու անգամ չնորա հակալութեան ուղերձ քուէարկել տուաւ Խորհրդարանին մէջ, յանուն էտուին Արնօլտի:

Բայց 1861ին, երբ արձակուրդով գարձաւ Անգլիա, հօն մէկէն գաղափարը ունեցաւ ուսուցչական ասպարէլը թողլով լրագրութեան մէջ մտնելու: Արդ նոր կոչումին ձայնը շատ զարմանալի պարագաներու տակ հնչեց իր ականջին, բայց ինք չվարանեցաւ անսալու ներքին մզումին: Էտուին Արնօլտ ի՞նք կը պատմէթէ զրուած արձակուրդած, օր մը ձուկ կ'որսար իր սիս-

ցինորսը բական գետին՝ Տարցի վրխմբագրապետ բայց, ուր աւելի վերջերը հաստատեց իր բնակութիւնը: Չուկերը կը զգուշանային կարթին կառչելու, անշո՛չատ, քանի որ ձկնորսին միտքը բոլորովին տարբեր բաներով զրագած մէջ տարիէն իր Այդ պահուն էտուին Արնօլտ

տուած գացի, զինքը հոն չգտայ, ըսել է Անուշքան ալ չէնուց ց:

— Ոչ, մատուռը չէր:

— Եւ գուշ չտեսա՞ք զայն:

Հարկադրուեցայ խոստուանիլ թէ տեսած էի զայն:

— Ո՞ւր:

— Տիկին Լուիլի տունը, ժամ մը տռաջ բաժնեցանք, և կը կարծէի թէ վերջադած է:

— Սպասենք, ըստ կակին:

Տուն մտանք և քովը նստայ:

Լուս կեցած էնքնի: Տաժանեկի սեղմում մը երկուք ալ լուս կը պահէր: Մեր ականջները ամենէն տկար աղջուկէն իսկ կը ձգտէին, երբեմն գաղտագովի իրարու կը նայէինք, երբեմն դրան վրայ կը սեւեռէինք մեր աչքերը:

— Եւ չեմ գիտանար, ըստ սուքի նեղուով, անդացութենէն մեացնէ պիտի զիս աղջիկը: Երբեմն բնակութենք զինքը բարձրութեամբ:

— Այս, երթանք:

Դուրս ելանք, արդէն զիշէր էր:

— Տիկին կակին գիտարկը աչքերուն վրայ քաշելով:

— Մեր տռակացութիւնը հաղիւ հինգ վայրկան տեւեց առ առաւելն, և ես իրեն խօսեցայ այն ձեռով, որ որսչած էինք:

— Գիտէք, ըստ ինծի կակին, կարծեմ առել լուսներ եթէ բաժնուի իրարմէ: Երկուք առանձին առանձին վիճակին վիճակին զինքը աղջին բայց ամէն պատպայի մէջ մէկ ժամէն տուն վերջադրէք:

(Յաջորդով կը վերջանայ)

Կը կարդար ու կը կարդար *Athenaeum* թերթին մէջ գրուած ծանուցում մը, որ հետուն կախուած, Տէլլի Թէլէկրաֆի համար խմբագրական գրող մը փնտուիլը կ'իմացնէր. Քիչ մը ատեն եւս վարանեցաւ, գործին թեր ու գէմ կողմերուն վըրայ խորհրդածեց, եւ վերջապէս որոշեց լրագրական ասպարէզը նախընտրել վարչական ասպարէզէ մը:

Առանց ժամանակ կորսնցնելու գնաց Տէլլի Թէլէկրաֆի խմբագրատունը, ուր զի՞քը ընդունեցին սիրայօժար, նախ իրը խմբագիր, աւելի վերջը՝ իրը խմբագրապետ:

Էտուին Արնօլտ՝ լրագրութիւնն ընդգրկելով Հնդկաստանի մէջ կառավարական շքեղագոյն ասպարէզ մը զոհած եղաւ հաւանօրէն. բայց ի՞նչ փոյթ. անիկանախամեծար համարեց անսալ իր քո՛ւն կոչումին. ուղեց իր տարրին եւ իր նախասիրած շրջանակին մէջ ապրիլ, եւ յաջողեցաւ: Ճարտար լրագրող մը ըլլալու համար ամէն յատկութիւն ունկունմին նէր. պերճախօս լեզու, բեզուն ճայնը գրիչ, հզոր եւ նկարագեղ երեւակայութիւն, ամէն ասպարէզի եւ ամէն դասակարգի մէջ գործող մարդոց հետ ծանօթանալու հրանալի յարամարութիւն:

Այս բոլոր ձիրքերուն հետ էտուին Արնօլտի գրիչը թանկագին հրապարն ունէր Արեւելքը գիտակցօրէն տարփողելու. եւ արեւմտեան լրագրութիւնը, որ քիչ անգամ կը հանդիպի ալնքան բազմակողմանի արեւելագէտի մը, ակնածանքով կը հիւրընկալէր զի՞նքը. Արեւմտեան եւրոպայի մէջ, վերջին տարիներս մանաւանդ, մտաւորական համակիր հոսանք մը սկսած ըլլալով գէպի մարդկութեան նախնական բնագաւառները, էտուին Արնօլտի տեսութիւնները՝ Հնդկաստանի, ձարսնի եւ այլ արեւելեան երկիրներու վրայ, մեծ հետաքրքրութեամբ կը կարդացուէին: իր յօդուածները, մեծագոյն մասամբ անստորագիր, Տէլլի Թէլէկրաֆի ծաւալուն է. ջերուն հետ տարածուած են ամէն կողմ, իրենց հետ տանելով միշտ նոր ծանօթութիւն մը, զիտական, ընկերական կամ բարոյական նիւթերու շուրջ:

Իրեւ խմբագրագետ Տէլլի Թէլէկրաֆի ինքն էր որ կազմակերպեց Մր. Ճօրճ Սմիթի Ասորեստան առաքումը, հնախուզական նպատակներով:

Աւելի վերջը, գարձեալ իր թերթին եւ Նիս եօրը Հերբլու միջոցաւ յաջողեցաւ Մր. Հերբլու Հէնդնի Սդէնլին զրկել Գործի տալ Ասորիկէի խաւարակուու անմարդը կիւնները, Լիվինկսդընի հանրածանօթ գիւտարական նիւթերու շուրջ:

յատկանշնն, եւ Արեւելքի համար անոր յիշատակելի աշխատութեանց շարքին մէջ իրենց մասնաւոր տեղը պիտի ունենան միշտ:

Այսքան բազմապահանջ զրազու մները սակայն, բնաւ արգելք մը չէին ըլլար էտուին Արնօլտի, որպէս զի անիկան վրեկուի իր նախասիրած ժամանցներէն. ըն-

կերական մարդ մը ըլլալով,

Հաճոյքի անգլիական եւ օտար ամէն մարդը դասու ընկերութեանց մէջ

շիրք մը ունէր. զրօսանաւով ծովային պտոյտներու մոլի սիրահար մընէր: Եւրոպական, այլ մանաւանդ Արեւելքի բազմաթիւ երկիրները ճամբորդած էր, կատարելագործելով նկարագրող-զրուաշրջիկներու արուեստը: Արեւելքը հետաքրքրած էր զի՞քը եւ զգիխած. բայց ոչ այն առերեւոյթ հետաքրքրութեամբ, զոր ընդհանրապէս ցոյց կուտան Հին եւ Նոր աշխարհներու շրջիկները, ոչ ալ այն կեղծ զգիխանքով, որ զիխաւոր դրամագլուխն է Արեւմուտքի զաւակներուն, եւ որով կը ձուլուին չհասկցուած զեղեցկութիւնները գովարանող բացագանչութիւնները:

Արեւելքը, իր յիշատակարաններովը, հնութիւններովը ու զրականութիւններովը ամբարած էր իր գանկին մէջ. ու Արեւելքը, իր բանաստեղծութեամբ եւ նընկարչական գեղեցկութեամբ քանդակուած էր իր գէմքին վրայ, որուն յստակ գիծերը տակաւ գորշացած էին Արեւելքի արեւին մայրամուտը եւ ծագումը դիտելէն:

Արնօլտ ընտանիքին մէջ զէպի Արեւելքը ցոյց տրուած այս հակումը ուշագրաւ գարձած պարագայ մըն է արգէն: Ար էտուին Արնօլտի պլատիկ եղայրը՝ Սըր Սըր Սըր Սըր Սըր գեռ 20 տարի առաջ նախագահ կ'ընտրուէր Լուտոնի Հելլէնական Ընկերակցութեան, եւ իր զիրքերէն երկուքը — From the Levant եւ Through Persia by Caravan — կը խօսին Արեւելքի կեանքէն:

Մր. Էտուին Լէսլըր Արնօլտ, Սըր Էտուինի որգին, նմանապէս համակրող մըն է Արեւելքին, ուր անցուց երկար տարիներ, հօրը հետ ճամբորդելով. Արեւելքի վրայ իր առաջին հրատարակութիւնն է Phra the Phoenicianը, որուն նիւթը մըրցումի գրուած ըլլալով ինք շանեցաւ 1000 անգլիական ոսկիի պարգեւը:

Հակառակ իր յառաջացած տարիքին, Սըր Էտուին Արնօլտ մինչեւ վերջը պահած էր իր գործերու եռանդը, զուարժութիւնը, եւ ամէն կարդի հարցերու համար ունեցած հետաքրքրութիւնը: իր մահէն մէկ քանի օր առաջ միայն զգաց որ տեղի կուտայ անծանօթ Ոյժին առջեւ:

Յուղարկաւորութիւնը կատարուելէն վերջ մարմինը տարուեցաւ Ուօքինկի դիակիպարանը:

II.—ԳՈՐԾԸ

Յաւակնութիւնը չունինք այստեղ ներկայացնելու Սըր Էտուին Արնօլտի ամբողջական գործը. որ իր բազմակողմանի հանգամանքով երկար ու սումնասիրութեանց կը կարօտի: Ի բաց առեալ այն գրուած ճանապարհորդական, ընկերաբանական եւ տնտեսական տեսութիւնները, որոնք աւելի ետք առանձին հատունիրութեանցաւ գրագաւութիւնը, Սըր Էտուին Արնօլտ ունի ինքնազիր եւ թարգմանածոյ գործերու ստուար կոյտ մը, ուր կարելի է գտնել ամէն նիւթ չօշափող աշխատութիւններ:

Տակաւին Գոլէճի մէջ ուսանող մընէր: Կը հատարակեց անդրանիկ գործը — Նկարագրական եւ քնարերգական բանաստեղծութիւնները, եւ այնուհետեւ անդագար գրեց ու մարգմաննեց քերթուածները, ընկերային յօդուածները, ուղեւորական նօթեր, եւայլն:

1860ին, երբ Հնդկաստան կը գտնուէր գեռ, հրատարակեց հետաքրքրական հաստոր մը — Դաստիարակութիւնն ի Հընդկաստան էր հրկու տարի յետոյ գրեց Հընդկաստանի Փոխարքայ Լորտ Տօլհաուզի վարչութեան պատմութիւնը, որ անգլեւնդիկ պետութեան վրայ գրուած քաղաքական լաւագոյն ուսումնասիրութիւններէն մէկն է: Յայտնի է թէ Լորտ Տօլհաուզ ժամանակին շատ քննադատուեցաւ իր երկրակալական բուռն ոգիին հասմար, որով բազմաթիւ հնդիկ պետութիւններ գրաւ գրաւուց եւ միացուց անգլիական բանական դրոշին տակ: Բայց ապագան իրաւունք տուաւ Լորտ Տօլհաուզի: Ու անիկա թէպէտ Լորտ Քլայզի եւ Սըր Ուօքրըն Հէսպինկար պէտ ամանակին շատ բամբասուած, բայց պատմութեան առջեւ արդարացած՝ մեծ կազմակերպողներէն մէկը եւ անգլեւնդիկ կայսրութեան:

Այսուհետեւ Սըր Էտուին Արնօլտ հրատարակեց Օսմաններէն լեզուի քերականութիւնն մը (1877) եւ հնդիկ ու ճարուածական գրականութիւններէն բազմաթիւ թարգմանութիւններ:

Բայց այն աշխատութիւնը, որուն վրայ պիտի կանգնէր իր համբաւի տաճարը, Light of Asiaն եղաւ: Այս ինքնատիպ դիւցներութիւնը որ 1879էն սկսելով տարածուեցաւ ամէն կողմ եւ անհամար տպագրութիւններու արժանակութեան լիւ թարգմանութիւններու ալ թարգմանուեցաւ, եւ որ Պուտտայի կեանքին ու վարդապետութեան ներբողականն է: Էտուին Արնօլտի համաձայն, Պուտտայի ականութեան հիմացիրը պատմական գոյութիւնն ունեցող անձնաւորութիւնն մըն է, Հնդկաստանի Կարամախանը, որ Քրիստոսէ իրը 600 տարի ա-

ուաջ ծնաւ եւ մեռաւ 543ին (Ե. Ք.): Հստ
հնդիկ աւանդութեան, որ քսան եւ չորս
գարերէ ի վեր կը տեսէ, եւ որուն կը
հաւատան դեռ 470 միլիոն հոգիներ, Կաւ-
գամա (Սաքիա Մունի) հրաշլի ծնունդ
մը ունեցաւ եւ Աւետարանի մէջ պատ-
մուածներուն նման փորձութիւններ կրեց:

Էտուին Արևոլու *Light of Asia*ին մէջ միաց ցուցած է Միլդրիդ մելամաղձու օճը Սրբ Ռուզլիքը Սրբօժի օճին; որով կը նկարագրէ հնդիկ կեանքի տապեական բարքերը; Դիցազներգութեան խւրաքանչիւր տողը հեղասահ գետակի մը պէս կ'ընթանայ, արեւելեան նկարներ ցոլացնելով յաճախի; Այդքան խորհրդաւոր նիւթի մը վրայ գրուած գործի մը մէջ երբէք խորհուրդները չեն բարձրանար մինչեւ անմատոյց ոլորտները, եւ միւս կողմէ չեն իջներ հասարակ տեղիքը, չնորհիւ արտայատութեանց նոր ձեւերու եւ նորատեսիլ պատկերներու:

Եւ սակայն, Էտուին Արևոլտի գլուխ
գործոցին հիացողներուն քով գտնուեցան
ուրիշներ ալ, որոնք արտայայտուած ան-
սովոր համակրութիւնները վերազբեցին
սոսկ նիւթին իսկատպութեան եւ արտա-
քին հրապուրիչ հանգամանքին։ Նոյն իսկ
Ալֆրէտ Թէննիուըն, որ բարեկամէ մը ըն-
դունած էր Light of Asiaն, երբ յօ մը նոյն
բարեկամին հետ կը խօսէր գիրքին վրայ,
ըստ։ «Նիւթը ալէկ է, բայց բանաստեղ-
ծութիւնը խեղճ։» Վիքորիա թագուեւոյն
պսակաւոր բանաստեղծը, որուն գժուա-
րահաճութեան օրինակները շատ են, ու-
նեցաւ իր հետեւորդները, եւ այսօր Անգ-
լիոյ զրական մէկ քանի շրջանակներուն
մէջ Light of Asiaն այնքան ստուերոտ է,
որքան պայծառ էր հրատարակութեան ա-
ռաջին օրերուն։

Սըր Էտուին Արնօլտ Ասիոյ Լոյսէն ետք
գրեց Աշխարհի Լոյսը, որ այս անգամ քը-
րիստոնէական կրօնքէն քաղուած բանաս-
տեղծութիւն մըն է, եւ որուն մէջ մաս-
նաւոր յիշատակութեան արժանի է Պի-
դատոսի խօսակցութիւնը Մարիամ Մագ-
թաղենացիի հետ : Աշխարհի Լոյսն ալ իր
նախորդին պէս եւ աւելի տարտծուեցաւ
ընտանեկան յարկերու տակ. թէպէտ գրա-
կան տեսակէտով նուազ արժանիք ու
նուազ հրապոյր ունի:

Վերջապէս, Էտուին Արնօլտի զուտ
զբական արտադրութիւններէն պէտք է
յիշել Հանատքի մարգարիտները, հնդկա-
կան երգ երգոյց, որ հնդիկ աստուածա-
բանութեան սանսկրիտ հովուերգութիւնն
է, Ածուման, որ զիցազն ճարոնուհիի մը
վրայ յօրինուած ողբերգութիւն մըն է :

Էտուին Արնօլտ որ հազուագիւտ յար-
մարութիւն մը ունէր Արեւելքի լեզունե-
րու արտասանութեան եւ ուսումնասիրու-
թեան համար, մերթ ընդ մերթ քննա-
դատուած է Արեւմուտքի ախոյեաններէն,
իբր անգործնական եւ անկարելին փորձող

մէկը : Աշխարհի մնջ կրօնքներուն վրայ
իր լայնախոն հայեացքները պատճառ ե-
ղան որ պատուելիիներ եւ նոյն իսկ անգ-
լիացի աստուածաբաններ տրտուան , թէ-
պէտ չկարողացան չը զմայիլ իր ոճին
ազնուութեան եւ չքեզութեան : Ետուին
Արնօլտ խորապէս համոզուած էր թէ Ա-
րեւմտեան դաստիարակութիւնը կարող չէ
պատշաճեցնել Արեւելքին , ուր եւանքի
տարբեր պայմաններ կան , եւ մասնաւո-
րաբար անյարթաւ կը գտնէր անզլիական
դաստիարակութիւնը՝ հնզիկ երիաւասար-
դութեան տրուած : Ու ինք անվկատ աշ-
խատող մը եղաւ՝ այս համոզումէն թե-
լագրուած :

Սըր Էտուին Ա.ընօլտի գրականութիւնը
մտածումի խորութիւն, ուսուցանող տար-
րեր ու նկարչական գեղեցկութիւն ունի
միանգամայն, Թէմիս գետի տոնին
վրայ գրած մէկ նկարագրականէն հետեւ-
եալ հատուածը ճաշակ մը կուտայ իր ար-
տայայտելու եղանակին և գաղափարնե-
րու խորութեան մասին.—

Հէնլի (Թէկմոն զետը) իր շրային պայքարներով և
փառքերով աւարտեց ջուրի տարեկան մրցահանդիսը,
որ շաբաթ մը առաջ (յօւկիսի մէջ) այնքան հաչակա-
ւոր ըրու զինքը։ Գետը որ երկար օրեր տօնական
երեւոյթ մը առած էր, այնքան սիրուն եւ պշտու, որ-
քան չէր տեսնուած Ոլիմպիական խաղերուն նորոյն
անցնելէն ի վեր, նորէն սկսաւ իր սովորական զերը
կատարել, այսինքն, Անզլիոյ հզօր մայրաքաղաքին
զուարժութիւն և քօսանք հայթայթել իր ափանց վը-
րայ, Զորս զուարթ օրեր, հին գետը մէկ կողմ կը զնէ
իր արժանապատռութիւնը, Թող տալով որ իր եզերք-
ները արձագանգեն շամբանեայի շշշերուն պայտումո-
վը. իսկ իր նայեատները նախանձին տուայտաննեն-
բովը կը տառապին, եղէզներուն և ջրաշշշաններուն
մէշէն տեսներով իրենցիններէն աւելի զեղեցիկ դէմ-
քեր, ինչպէս նաև այն հրապարիչ հազորւսները, ո-
րոնցմէ իրենք բնաւ չեն կրնար կրել

ինչ քաղցր է Թիֆավարել Թէմիսի մեղմ հոսանքին
վրայէն, անցնելով զողորիկ հրուանդաններէն և ար-
ձաթափաց ծառուղիներէն, ու զիտել ծաղկավի զետա-
փին վրայ զանգակածաղիկներն ու խոռածաղիկները,
ինչպէս նաև բուրումնաւէտ Մայիսի ծաղիկներն ու
շոշանները, որոնք յարատատան կ'օրօրուին ուռինե-
րուն տակ . . . :

Եւ տակաւին, բոլոր արս չուայլ տարս
փողականներուն առարկեան Արեւմուտքի
գետ մընէ . Արեւելքի սիրահարը ինչն՛ը
չպիտի լոէս արեւելեան զեղեցկութեանց
եւ զգիլսող հրապոյշներուն համար . . . :

ՆՕԹԵՐ ՄԵՐ ԿԵԱՆՔԵՆ

ShoPArT

Աւումնական Խորհրդի առևտնապետ Sof-
քեռ Ավարամ Էջ. Թուրզումնան եւ իր եղ-
բայրը Գեղար Էջ. Թուրզումնան, Տէր եւ Տի-
կին Անցրեասն եւ Օթխոր Էօծենի Թուր-
զումնան դժբախտուրիւնը ունեցան անցեալ
շաբառ իւնեց մայր կորսցնելու: Այս առ-
քիւ մեր անկեղծ ցաւակցուրինները կը
յայտնեն:

Ի՞ւզ Կըսէ Օրէնքը

ԱՐՈՒՍՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՊԱՀԱՐՁԱՆ

(ՄԵԿՆԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԻՐՈՒԹԻՒՆ)

ԳՐԵՑ ՊՈՏԲԻԼԱՐԱՆԹԻՆԵՐԻ

ԱՄՈՒՄՆՈՒԹԻՒՆ

(Cap. ph. 2-13)

P L A H B Y

ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ԶՆՉՈՒՄԻ
ԽՆԴՐԱՆՔՆԵՐ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐ

68.—Այս զլուխոր կը զբաղի ոչ միայն ամուսնութեան զնջումներով, ինչպէս կ'հետադրուի վերնագրիքն. այլ նաև կը քրնոնէ, ամուսնութեան ոյլութեան ապացոյցները (յօդ. 194էն մինչեւ 200) անոր հասմար անշուշտ որ, ինչպէս կ'ըսէ Վալեթ ամուսնութեան մը վատերականութիւնը, որ եւ է ուրիշ դատական գործողութեան մը պէս, այն ատեհն միայն կը ճշգուի, երբոր անոր մասին ապացոյց մը կարելի կ'ըլլայ հայթայթել, կը զբաղի նաև կարծեցեալ ամուսնորիներով (mariages ratatifs) (յօդ. 201 եւ 202). որոնք չեղեալ ամուսնութիւններ են, որոնց սակայն առաջ բերած քաղաքային արդիւնքները չի մերժեր օրէնսդիրը, նկատի առնելով ամուսիններուն ուղղամիտ անգիտութիւնը։ Ուրեմն, բնական է որ, պիտի խօսինք մեր նիւթին վրա երեք զատ մասերով։

ՀԱՏՈՒԱԾ Ա. — Ամուսնութեան զնօպամ

69.—Ընդհանրապէս բոլոր գտտական գործողութիւններուն պէս, անվաւեր հրաշակուած ամուսնութիւնները կրնան ըլլուալ, անգոյ կամ չեղեալ:

Ա. Ազգային պատմականության թանգարան

70.—Անգոյ ամուսնութիւն է ան, որ
կրցած կազմուիլ, իրեն գոյութեան հա-
յր էական եղող պայմանի մը բացակա-
թեան պատճառով։ Անգոյ ամուսնու-
ւնը խարուսիկ երեւոյթ մըն է լոկ, ա-
ռանց իրականութեան, չէութիւն է ան։
Ենքը չի խօսիր անոր վրայ, ինչու որ
ութեան վրայ տեսութիւն մը կազմա-
րաբելը աւելորդ յոգնութիւն մը նկա-
սծ է։

Ա.մուսնութեան գոյութեան համար եւ-
րեք պայմաններ էական են: Անոնցմէ մէ-
կուն բացակայութիւնը ուրեմն, ամուս-
նութեան անգոյութեանը պատճառ կ'ըլ-
լայ: Այդ երեք պայմաններն են. պայմա-
նագիրներուն միջեւ սեռի տարրերութիւ-
նը, երկու կողմերուն հաւանութիւնը. ա-
մուսնութեան հոչակումը:

1.—Պայմանակիրերան միջեւ սեռի
տարբերութիւն. —Ասոր վրայ խօսիլը ան-
գամ աւելորդ է: Ամուսնութիւն մը չեղ-

եալ հոչակուելու համար, նախապէս գոյութիւն ունեցած ըլլալու է, մինչդեռ միեւնոյն սեռի պատկանող անձերու միջեւ միութիւն մը, ամուսնութեան ձեւացում մըն է լոկ: Այս պարագային պէտք չէ շփոթել Փիզիքական անկարողութիւնը, ինդիր չէ թէ, ան գործարաններու տկարութեան, հաշմացումի, կամ բնական պակասութեան հետեւանք ըլլայ, կը բաւէ որ կարելի ըլլայ սեռը ճշգել: Այս տեսն ամուսնութիւնը, կրնայ չեղեալ նըսկատուիլ, ինչպէս ոլիտի տեսնանք քիչ մը վերջը, բայց չի դադրիր գոյութիւն առած ըլլալէ:

2.—Երկու կաղմերուն հաւանութիւնը
Յիշեցինք արդէն յօդ. 146ը որ Կորովի
կերպով կը վճռէ թէ. «Ամուսնութիւն չի
կայ, եթի համահամ հաւանութիւն չի կայ»
Ըսինք նաեւ. որ, հոս խնդիրը, հաւանու-
թեան բացարձակ բացակայութեան պա-
րագալին վրայ է, ինչ որ կը պատահի,
երբոր, Պատկի պահուն, երկու կողմերէն
մէկը հանդիսաւոր հարցումին «ոչ» պա-
տասխանած է եւ քաղաքային պաշտօն-
եան «ալո» իմացած է։ Պէտք է ընդու-
նիլ սակայն որ, չնորհիւ Պատկին համար
որոշուած հանդիսաւոր եղանակին, շատ
հազուագիւտ է ան պարտգան՝ ուր երկու
կողմերէն մէկուն հաւանութիւնը բացար-
ձակալէս պակսելով հանդերձ Պատկ
դրուի։

Հաւանութեան բացակայութիւնը պէտք
չէ շփոթել, այն պարագային հետ ուր
հաւանութիւնը դոյութիւն ունի, բայց եղ-
ծուած է, օրինակի համար, բռնադատու-
թիւնով կամ սխալանքով։ Այս պարագա-
յին ալ ամուսնութիւնը կրնայ չեղեալ
նկատուիլ բայց անդոյ չըլլար, քանի որ
հաւանութիւն տրուած է, թէեւ եղծուած։

Ամուսնութեան մէջ հաւանութիւն կը
տրուի երկու կողմէն, անպայման կերպով։
Որ եւ է զերապահութիւն անընդունելի է
եւ ամուսնութեան անգոյութեան տեղի
չի տար:

3.—Ամուսնութեամ հոգակում : Ամուսնութիւնը հանդիսաւոր ու հրապարակային պայմանագրութիւն մըն է : Կան անձնագան պայմանագրութիւններ որոնց վաւերական ըլլալուն համար կը բաւէ երկու կողմին հաւանութիւնը:

Հանդիսաւոր պայմանադրութեանց
մէջ երկու կողմին հաւանութիւնը ան-
հրաժեշտ է. բայց բաւական չէ. պէտք
է յալտնուած եւ հաստատուած ըլ-
լայ որոշ եղանակով մը եւ հոս այդ եղա-
նակը էական պայման է գործողութեան
դոյութեանը : Թէ ամուսնութիւնը այդ
կարգէն, տարակոյս չի վերցներ: Օրէնքը
ըլսեր ատիկա մասնաւոր կերպով, բայց
ակնյայտորէն կը ցայտէ այդ իր ողիէն:
Եթէ ամուսնութիւնը հանդիսաւոր ու հր-
ապարակային պայմանադրութիւն մը
ըլլար, այն ատեն վաւերական պիտի

Նկատուէր ան, մի շիայն երկու կողմին
հաւանութիւնովլի որ կը տրուի որ եւ է
կերպով, առանց քաղաքային պաշտօնեա-
յին ներկայութեան, երրիմն նայն խոկ լը-
ռելեայն հաւանութիւնով, ինչ որ տարա-
կոյս չի կայ որ անընդունելի է: Միակ
դժուարութիւնը գիտնալ է թէ ի՞նչ բանի
մէջ կը կայանայ ամուսնութեան հանդի-
սաւորութեան եղանակը, առանց որու-
այդ միեւնոյն ամուսնութիւնը անգոր պի-
տի սեպուէր: Քիչ շատ համաձայնութիւն
գոյացած է, ընդունելու համար որ, այդ
եղանակը կը կայանայ, քաղաքային պաշ-
տօնեային առջեւ երկու կողմին հաւանու-
թիւն յայտնելուն եւ այդ միեւնոյն պաշ-
տօնեային այն հանդիսաւոր յայտարարու-
թեան մէջ, որով յանուն օրէնքի անոնց
միութիւնը կը հոչակէ: Միւս ձեւակեր-
պութիւններուն մոռացումը շատ շատ ա-
մուսնութեան ջնջումն տեղի կուտան
բայց անգոյ չեն կրնար ընել զայն:

Վերջացնելու պահուն յիշենք տնդոյ
ամուսնութիւններու զլխաւոր յատկանիշ-
ները։ Դատական իշխանութիւնը պէտք
չունի միջամտելու եւ ամուսնութիւն մը
անվայել հոչակելու, անոր անգոյութեանը
համար, ինչու որ ոչինչը ոչնչացնելու հարկ
չիկայ։ Կամ քէթ ան ատեն կր խառնուի
երբ շահակիցներէն մէկը խնդիր կը հանէ
եւ չուզեր ընդունիլ ամուսնութեան ան-
գոյութեան պարագան, ան կուգայ այդ
պարագան միայն հասաւատելու չէ թէ
չեղեալ հոչակելու համար, ինչու որ այդ
երկուքին միջեւ օրինական տարրերու-
թիւն կայ։ Յետոյ, անգոյ ամուսնութիւնը,
նոյն իսկ առժամապէս չի կրնար որ եւ է
արդիւնք առաջ բերել։ Երրորդ, շահ ու-
նեցող որ եւ է մէկը կրնայ ամուսնու-
թեան մը անգոյութիւնը խնդիր ընել։
Վերջապէս անգոյ ամուսնութիւն մը, ո՞չ
մասնաւոր կերպով, ոչ լուելայն կարելի
չէ վաւերացնել կամ վաւերացնել տալ
ուրիշ ամուսնութիւններու պէս։

Զեղեալ ամուսնութիւնները
71.—ծզդիւ այս ամուսնութիւններն են
որ նիւթը կը կազմեն մեր հատուածին
ինչու ո՞ր, ինչպէս ըսինք, օրէնսդիրը բնաւ
չէ զբաղած անգոյ ամուսնութիւններու
հարցովը:

Երեք սկզբունքներ կ'իշխեն չեղեալ
ամուսնութիւններու ամբողջ այս գլու-
խին մէջ։ Դատական իշխանութիւնն ալ
մէկէ աւելի անդամներ նուիրագործած է
գանոնք։

ՍԿԶԲՈՒՆՔ ԱՌԱՋԻՆ: Օրինագիրքին
մեջ մասնաւոր կերպով ցոյց տրուածեթերէն
դուրս չեղեալ ամառնուրին զի կրնար
ըլլալ: Այս առաջին սկզբունքին ծագրառումը
շատ դիւրին է: Նիւթին ծայրայեզ կա-
րեւորութեան պատճառով, օրէնսդիրը ու-
ղած է ամէն բան կանխատեսել, կար-
գադրել, եւ ոչ մէկ ասպարէզ ձգել քմհա-
ճոյքին ու նոյն իսկ սխալ մեկնառանու-

թիւններուն առջեւ : Օրէնքը զոյց տալով
այն բոլոր պարագաները ուր ամուսնու .
թիւնը չեղեալ կրնայ նկատուիլի բացա-
յայտ կերպով կը հասկցնէ թէ անոնցմէ
դուրս որ եւ և պարագայի մէջ ամուս-
նութիւն մը չեղեալ չի կրնար նկատուիլ :

Երկրորդ ՍԿԶԲՈՒՆՔ : Չեղեալ ա-
մուսնութիւններու պարագային մէջ, դա-
տաւորին միջամտութիւնը անհրաժեշտ է:
Այսու մնութեան ջնջում մը պէտք է որ
անպատճառ դատական - իշխանութեան
կողմէ վճռուի, որչափ ալ բացայայտ ըլ-
լայ ան : Անգոյ ամուսնութիւններու պէտ-
ինքնիրենը առաջ չիգար ան :

ԵՐՐՈՐԴ ՍԿՂՅՈՒՆՔ : Ամուսնութեան
զնօրս կը վճռուի խնդրանքին վրայ մի
միայն անձերուն զորս օրէնքը նշանակած
է: Օրէնքին այդ նշանակածներն են, եր-
բեմն բոլոր անոնք որոնք շահ ունին գոր-
ծին մէջ, երբեմն ալ մի միայն անոնք ո-
րոնց անունները յիշած է զատ զատ: Օ-
րէնքին այս տրամադրութիւններուն նը-
պատակն է սահմանափակել թիւը խընդ-
րարկուններուն, ինչու որ կարեւոր պատ-
ճառներ ունի ան չեղեալ ամուսնութիւն-
ները չափէն աւելի չշատցնելու: «Ամուս-
նութիւնը, կ'ըսէ վճռաբեկ ատեանը, այն-
չափ է ականապէս կապ ունի ընկերային-
կարգ ու սարքին հետ որ կարելի չէ ան-
խոհեմարար, շատ մը չար կիրքերու յար-
ձակումին ենթարկել զայն:»

72.—Ամուսնութեան մէջ օրէնպիրին
վճռած զանազան չեղեալութիւնները, եր-
կու որոշ դասակարգի բաժնուած են մեկ-
նաբաններու կողմէ. յարքերական չեղ-
եալութիւն, եւ բացարձակ չեղեալու-
թիւն :

Յարաբերական չեղեալութիւն զլխաւ
ւոր յատկանիշներն են. 1. Անհատական
շահու վրայ հիմուած ըլլալին. 2. Սահ-
մանափակ կերպով նշանակուած անձեռու
կողմէն միայն խնդրուելու կարելիութիւն-
նին. 3. Ժամոնակ անցնելով, կամ ջնջուժ
պահանջելու իրաւասու կողմերուն հա-
մահաճութիւնով, վաւերացուելու տրա-
մագիր ըլլալին:

Մինչդեռ, բացարձակ չեղեալութեան
պարագաները, ընդհակառակը, հանրային
նկատումներու վրայ հիմուած են. զա-
նոնք կրնան պահանջել տմէն անոնք ո-
րոնք շահ ունին անոր մէջ, եւ վերջապէս
անոնք չեն կրնար երթէք վաւերանալ,
բաց ի յօդ. 185ի մէջ երեւան եկած բա-
ցառութենէն :

9 h b 0 0 8

ԴԱՏԱԳՐԸ ԸՆԴՀԱՆՈՒՐՆԵՐԸ

«Ծաղիկ»ի առանձումք ամեն շարբու կա,
նոնաւորութեամք տեղի ունենալուն համար
նկատի չենք առներ մեր զաւառի բաժանորդ.
Եերուն այս դիմումները, որոնցմով կ'ուզեն
«Ծաղիկ»ի հիմ բխուր ստանու մոզմէ, այն
առարկութեամք քէ զանոնք մատնակին չեն
ստացած: Այդպիսիներուն կը յանձնարարենք
տեղական նախակառաններուն մէջ փնտուել
իրենց կրտսուած թերթերը:

„ՃԱՂԻԿ“Ի ՄՐՑՈՒՄԻ ԲԱԺԻՆԸ

Այսօր կը հրատարակենք արդիւնքը՝ «Ծաղիկ»ի 10րդ թիւով ներկայացնեցած մեր Մրցումին։ Պին։ Հրանդ Գրլլքը ճենն, բալմաթիւ մրցակիցներու մէջն կը յաջողի առաջինը հանգիստանալ, որով կը ստանայ խոստայուած պարգևնը։ իր թարգմանութիւնը հետեւեալն է։

ԱՍՏԵՍԽԱՆԵՑԻՆ

Օրինաւոր երք կիևս ըլլաս, անխռով
Պիտի օրուիս դուն երշանիկ ժամերով.
Օրերդ ըլլաս պիտի հրանւանի մը ներփին,
Երկայն շարժ մը հաճոյներու ժաղցրազին։

Առուրդնե մինչ իրիկուն, թեւ վես
Թեւ ու ասսիչ ժայիցներով զիս նեղես,
Պիտի տոկամ բողորին. — բայց երք յուզես
Դովել տաղերս, պիտի զատուիմ ժենք ես։

ՀՐԱՆՏ ԳՐԱԴԱՑԵԱՆ

Յիշատակութեան արժանի ըլլալու չափ յաջող թարգմանութիւն մին է
նաեւ հետեւեալը։

ԱՍՏԵՍԽԱՆԵՑԻՆ

Անզամ մը որ աշ կիևս ըլլաս՝ օրենով,
Երշանկաւէս ու անդորր

Ժամերու մէջ՝ պիտի օրուիս հեշտանենով.
Եւ ու օրերդ բողոր

Պիտի ըլլաս լոկ զզզրշանի մը ներփին,
Շըղրայում մը հաճոյներու ժաղցրազին։

Ու թեւ ինձ պատիմներ տաս օրն ի բուն,
Անարզանիներ ու պայֆար,

Եւ կըշտամբող ու ժայիցներու համբուն, —
Անոնց բողորն ալ ես յար

Պիտի տանիս. բայց զանց տանես երբոր դուն
Դովել երգերս, պիտի զատուիմ աշ իսկոյն . . .

Վ. ԳԱՐԱԳԱՑԵԱՆ

Այս առթիւ հաճոյք մին է մեզի համար հրատարակել, յետագայ թարգմանութիւնը, զրո մեր աշխատակից յարգոյ ջեալ օննիկ Զիթթէ Սարաֆ զրկած է մեզ, առովնոր ապացոյց մին ալ տալով իր այն եռանդին, որով յարած է ան «չափեալ բանի» մշակումին։

ԱՍՏԵՍԽԱՆԵՑԻՆ

Մեյ մը օրինաւոր երք կիևս ըլլաս, անուշ
Ժամեանից պահերով պիտի օրուիս յար.

Կեանիդ աշ պիտի ըլլաս լոկ զզիսանի ներուժ,
Խիս ժաղցր հաճոյներու շղայ երկարաշուր։

Օրն ի բուն ժեն, լուսանի, սաստումներ ժմածին,
Կը կըեւ բողոր ու միշտ եղիր կոռուպան,
Բայց երք մոռնաս հաւնիլ իմ մէկ ֆերբրւածին,
Անիթշապէս պիտի է լնենի ապահարզան։

ՉԻՖԹԵ-ՍԱՐԱՅ

ԾԱՂԻԿԻ Մրցման բաժնի Ապրիլ ամսուան նիւթը կը կազմէ Ուսումնասիրութիւն մը 1903 տարուոյ Թրքահայ գրականութեան վրայ. Կատարեալ և անկողմնակալ ուսումնասիրութիւն մը ընտղին Խմբագրութեանս կողմէ իբր պարգեւ պիտի տրուի

1. La Tristesse Contemporaine (Essai sur les grands courants moraux et intellectuels par M. Fierens Gevaert.)

2. L'Anneau d'Améthyste (Roman) par Anatole France.

3. La vie et l'art des Scandinaves par M. Gandolphe.

Մրցման ձեռագիրները խմբագրութեանս պէտք է հասնին, ամէնէն՝ ուշը մինչեւ 30 Ապրիլ։

ՀԻՆ ԲԱՐԵԿԱՄԸ

(ՆՈՐԱՎԱԿՊ)

Փ. Հ. ԱՌՆԻ



Հ. իրաւ որ . . . բայց անանկ մը կը ինսամէք զինքը որ իբր թէ ձեր եղբայրը ըլլար, գոշեց պզտիկ պարոնուհին աը Սարըվիյ որ իր բարեկամուհին Գամիյ Սէնեը գտած էր բակին մէջ իր ծեր եւ մեծ շունը խնամելու վրայ։

— Ճի, զը բահք, եղբօր մը պէս . . . կամ գոնէ իբր ամէնէն հին եւ վստահելի բարեկամներէս մէկը . . . իր բոլոր շունի կեանքին մէջ այս բարի Սննիպալը իր տէրերուն հանդէպ ոչ մէկ սխալի մէջ չէ գտնուած . . . յետոյ իմ աղատիչս ե, առանց իրեն . . . ան առանց իրեն . . .

Գամիյ իր հրատուրիչ աչքերը դարձուց դէպի ընդարձակ մարգագետինը, եւ դէպի տահիտաներուն ու աշխանային վարդերուն ձմոթկած, թառումելու մօտ եղող մետաքսանման թերթիկները։

— Այսո՛ . . . առանց իրեն կեանքս բացարձակագէս կորսուած պիտի ըլլար։

— Զեզի խզգուելէ ազատե՞ց, հարցուց պզտիկ Սարէվլից։

— Աւելի աղէկ բան մը . . . Աննիպալ զիս ինքինքմէս ազատեց։ Անիկա ինծի ապահովուց անկեղծ եւ հպարտ կեանքքը . . . ուրկէ դուրս ամէն բան ինծի նողկանք եւ յուսահատութիւն պիտի պատճուէր։

— Եւ իր պզտիկ ձեռքովը շոյելով Աննիպալի խոշոր գլուխը որ տենդէն կը տանջուէր, աւելցուց։

— Ասկէց զրեթէ ձշիւ տաներկուտարի տառաջ էր, այսպիսի օր մը, երբ փոսթորիկը չուզեր պայթիւ երբ թոյլ եւ տաք չոզի մը կարծես միստ կը հալեցնէ եւ հոգիդ կը լեցնէ վատ հեշտանքներով։

Այն ատեն պզտիկ ամուսին մըն էի որ կը գտնուի վճառկան վիճակի մէջ . . . երբ ամուսինը իր թերութիւնները մէջտեղ կը հանէ, եւ որ ատեն ամէնուն վրայ նոսթիւի տագնապ մը ունի, զուարձութիւններու, հանդէսներու եւ թափառական սէրերու նոսթալժին . . . չորս տարուան ամուսնութենէ ետքը ոչ մէկ զաւակ . . . իրաւ որ չեմ գիտեր ինչո՞ւ, քանի որ ետքէն այնքան զիւրութեամբ պիտի զար, Յաճախ սուանձին՝ զրեթէ լըքսուած, շատ միամբ ընթերցող մը այն պարկեշտ կոչուած վէպերուն որոնք թոյնով, ապօրէն զդուանքներով, զաղլ

ստութիւններով լիցուն են և որոնք զիս հառաջել կուտային։ Մանաւանդ այդ տարուան ամառը սարսափելի է զաւ։ Ժաք զիս ամէն ատեն կը լքէր եւ ինքը կ'երթար կասկած ներշնչելով ինձի եւ զիս առանձին ձգելով աւս զգեակին մէջ որ հովուերգական երեւակայութիւն ունեցող ճարտարապետ մը կառուցած էր։ Ահ սիրելիս ինչպէս ծաղիկները խելայեղօրէն զիս կը բռորումնաւ էտէին, ինչպէս առէշներուն զեզին եւ բեղմնաւորող փոշիները ինձի յուզումնալի պատմութիւններ կը պատմէին։ Ի՞նչ անորոշ չունչ մը կը բարձրանար երեկոյին մարգագետիննէն . . .

Ըետոյ առիթը շուրջս կը զեգերէր ,
զիս փորձութեան կը մատնէր, ամէն օր
ինծի կը ներկայացնէր իր ոսկեղչն մա-
զերու Միւս բլուրին վրայ, հոն, Թրէօնե-
րու զգեակին մէջ կը բնակէր Մարուէլ տը-
Վրիեզ եւ արդէն հասկցար թէ շուրջս կը
դառնար, թէ սիրուն էր, դիւրաթեք,
ճարպիկ, յանդուզն եւ անհոգ:

Անիկա մեր տան բարեկամն էր. Ժաք
խելացի մարդիկներու երբեմն յատուկ
կուրութեամբ՝ երբ խնդիրը իրենց օրինա-
ւոր կնոջ վրայ է. կը քաջալերէր Մար.
սէլը. եւ Մարսէլ ամէն ատեն կուգար-
երը իմ տէրս եւ ամուսինս հոն ըլլար թէ
ոչ: Ինծի շատ կատարեալ դարպաս մը
կ'ընէր, այսինքն սքանչելիօրէն, յարմար
իմ նկարագրիս եւ իմ անմեղութեանս
մարդագետիններուն վրայ, ծառուղինե-
րուն մէջ, իմ պատիւս վտանգի մէջ էր
Մարսէլ մեծ յանդգնութեամբ զիս կը մը-
զէր նպատակի մը որուն գոյութեանը չէի
տարակուսեր եւ զորս ինձմէ անհունապէս
հեռաւոր կը կարծէի: Երեւոյթները որոշ
էին սակայն, բայց ճիշդ այն մարդիկնե-
րուն պէս էի որ կը աեսնեն փարոսներու
գառնալը ծովուն եղերքը կամ ըոլորա-
ձեւները երկաթուղին վրայ առանց
հասկնալու այդ լուսաւոր նշանագրերու
իմաստը:

Օր սը զւս օրէ սաքը, ուարքիս սչչ
մտանք. Այս օրը, ինչպէս ըսի խոնաւ եւ
գաղջ օդ մը կար, օդ մը՝ զոր արագու-
թեամբ եւ գէշ կը չնչուի: Փոթորիկը ամ-
պերուն մէջ էր եւ չէր պայթեր. ծաղիկ-
ները տենդագին բուրումներ ունէին,
կարծես տերեւները վերստին կը կանան-
չանային. թոյլ քալուածքով մը կը քա-
լէինք, գորովանքներով տակնուվրայ ե-
ղած:

Այսպէսով հաստնք բացատան մը եւ
հոն Մարսէլ մէկ ծունկը գետին դրաւ, ու
համբուրելով քղանցքս ինձի յայտնեց իր
սէրը. գեռ ոյժ եւ հպարտութիւն ունէի.
անիկա զգաց եւ ոչ մէկ ձախորդ շար-
ժում մը չըրաւ. իրեն վարժունքը աւելի
խորապէս զիս վրդովեց եւ երբ վերստին

ճամբար ելանք, ևս աւելի տկար էի, կախարդուած, հմայուած :

Կիլոմի անտառին մօտ երկրորդ անգամ
կեցանք անտառապահի մը պարապ տու-
նին տուածք։ Նախ նստանք աղբիւրին
մօտ, անորոշ բաներու վրայ խօսեցանք.
Երբ սկսանք սիրու վրայ խօսիլ, անիկա-
այնպիսի խորամանկութեամբ մը եւ յամ-
րօրէն մէջ բերուած էր որ նախապէս
հաղիւ թէ անդրագարձայ։

Մարսէլ տխուր եւ յարգայիր էր. աւ ւելի ջանաց զիս յուզել: Յետոյ, ցոյց տուաւ. ինծի անկայուն եւ դիւրաբեկ կեանքը եւ սէրը միայն իրականութիւն: Կրցաւ թեթեւ շեշտով մը զգացնել իմ լքուած վիճակս: Անօրինակ տիսրութիւնով մը լեցուեցայ, եւ իմ առանձնութիւնս ինծի ժուեցաւ, եղերական, խեղ. դիչ. անիկա կ'երկարաձգուէր իմ ամբողջ ապադայ կեանքիս մէջ, անիկա զիս կը տանէր, առանց զգացուած ուրախութեան մը, առանց անուշութեան մը պատասի

ծերութեան եւ մահուան։ Անհուն ծգտում
մը ունեցայ զէպի կեանքը. սիրտս բա-
րախեց միրոյ համար ինչպէս վանդակի
մէջ փակուած թռչուն մը միջոցին համար։
Այն ատեն Մարտէլ աւելի գործնական ե-
ղաւ, իր պերճախօսութիւնը եռանդագին
դարձաւ, բոլորովին զլուխս կորսնցուցի.
փաթորիկը իմ մասին մէջ էր ինչպէս եր-
կինքին մէջ. մտածումներս յործանքի պէս
կը դառնային ինչպէս, մեծ մթին եւ ար-
ծաթեայ ամպերը։ Եւ ինքը ճարտարօրէն
կատարելով իր սիրահարի զերը մեղմօրէն
զիս կը մէկը լքուած տունը, զիս սեմէն
կ'անցընէր կէս մը գրկած։ Յանկարծ իր
բերանը զգացի իմինիս վրայ. ամբողջ
էութիւնս կը քանդուէր. այլ եւս իրակա-
նութեան ուրիշ ոչ մէկ զգայնութիւն չու-
նէի բայց միայն ինչ որ զիս կը գինովցը-
նէր, սիրոյ անհուն գինովութեամբը. վեր-
ջապէս առ եւս ան միհանի մէջն էի որ

କେବୁନ୍ତୁ ଅପିଥର୍ମେ କ୍ରମାର ଯାଗଥବେଳ ଅମ୍ବଣ୍ଜନ
ନାମାରଟନ୍ତରେ . . . କିମ୍ କୋରପୁଷ୍ପିତିମୁଖ ଅପାଦିଧର୍ମେ
ବୁ ହିନ୍ଦୁ ଶକ୍ତି କ୍ରମାର ଅପନ୍ନିଲେ ରାଜ୍ୟ ଉତ୍ତରିତ
ମେ କ୍ରମାର ଧରି ଫରିବାକୁ : ଧର୍ମବାଦୀଙ୍କ ପାଇର-
କ୍ରେବାନ୍ଧିନ କାରା ବେ ଲାଜନ ପାନ୍ଧିତ୍ୟାଦ ମେ ପୁ-
ତ୍ରେ ଅନ୍ତାପାଦାନ୍ଧିନ ଟାନ ମେଧ ବେ ପାପା-
ଦ୍ୱାରା ମେ ରାମଦାରାବାତ . . . ବେ ରାରି
ମନ୍ଦିରାଳ୍ପ ପର ଧାରୀତ୍ୟାଦାତ ମେବ ନେତର୍ପ
ପାତାଦ ଏବା କିମ୍ ବାନ୍ଦିନିକୁ ମେବ ଏବିତାର .

իր տեսքին փախչելու շարժում մը
որի . . . Մարսէլ զիս բռնեց եւ անշուշտ
դեռ կրնար յաղթանակել, վանտել ինքնա-
կոչ անասունը բայց շատ ուժով սեղմեց
զիս շատ ուժգին շարժում մը ունեցաւ
զիս բռնելու համար այնպէս որ Աննիպալ
կարծելով թէ բռնութիւն մը կը բանեցնէ իմ
վրաս Մարսէլի փիզին ցատկեց։ Եւ հա-
զիւ թէ Մարսէլին ոյժը միանալով իմ
գգուանքներուս կրցանք առաջքը առնել
արկածի մը։ Երբ Աննիպալ կերծապէս
համոզուեցաւ թէ Մարսէլ ինծի գէ, ու-

թիւն բնել չուզեր, շատ ուշ էր արդէն,
ինքզինքիս տէրը դարձած էի—եւ ընդ
միշտ :

Այդ օրէն, շարունակեց Տիկին Սէլյան
պատահարներու դէմ պաշտպանուած էիր
նախ որ ամէն անակնկալ հանդիպում
անկարելի դարձաւ, յետոյ որովհետեւ օր
օրի նուազ տիսուր էի, եւ հետզհետէ ո-
րոշած քաջութեամբ կեանքս վարելու :
Յաջորդ տարին, առաջին տղաս ծնաւ-
այն ատեն էր մանաւանդ որ հասկցայ թէ
ինչպէս պիտի նողկայի ինքզինքմէս, եթէ
տեղի տուած ըլլայի փորձութեան, եւ
քիչ քիչ, երջանկութիւնը, ուրկէ յոյս չու-
նէի, եկաւ երգիքիս ներքեւ, պայծառ,
մաքուր, առողջ երջանկութիւն մը, միակ
երջանկութիւնը, սիրելիս, որ գոյութիւն
ունի կնոջ համար, երբ կինը աւելի մար-
է քան սիրուհի :

ՄԻՐԱԴԻԱՐԾ

Ա. Կ. ԿՏԱԿԻՃԵԱՆ (Նիկոմիդիա)

★ Կեսանքը կատարեալ է, երբ անգամ մը սիրենք:
★ Սէրը սովորութիւն ըրած է համրացնել, զանոնք
որ աղէկ խօսի զիտեն:

* Եր սիրուհին հետ կարգուիլը, պատուական
զինին բացախի փոխել է։

★ Կինը միայն կրնայ ապրիլ և մեռնի սիրտով։
★ Երիտասարդ մը երբ կը սիրէ, հոգին աչքերուն։

★ Դէմքը սրտին հայելին է, աչքերը սրտին գաղտութեան կը հանեն:

★ Ամրել սազ կը տորպեցի՞ ամէն առաքինութիւն-ները, ★ Մարդերը կը հաստատեն օրէնքը, իսկ կիները պարոր կը կատակեն:

★ Թէկ Աստուած ստեղծեց կինը, այլ օձը զանի-
կա կատարելազործեց:

★ օչ ըշ աւ պիլ դիրքութանակ կրօնայ սրտին մէջ
մտնել, բայ թէ հովով քաց տոռնի մը մէջ,
★ Կիները չեն կրնար հասկնալ թէ անշահախըն-
ոհո բակենամ, մը ի ոնան ունենաւ:

★ Համեմի ըլլալ, սիրել և տիրել. ահա կնոջ ամբողջ կեանքը:

Q U S T R U G U

Վերջին շաբթուան կարեւորագոյն լուրը
հետեւեալ վաւերական հեռազիրն է.—
Ռուս հեռագրական գործակալութիւնը կը
ծանուցանէ թէ ուսւական «Բէթրոքավ-
լովսք» զրահաւորը Բօրթ-Արթիւրի առջեւ
շարժում մը ըրած ատեն անչարժ թորփիլի
մը զարնուեցաւ : Թորփիլը պայթելով օզը
հանեց եւ ընկզմեց ծովակալ-զրահաւորը:
Ծովակալ Մաքարով, ուսւական տորմի-
զին ընդհ. հրաժանատարը սպաննուեցաւ,
ինչպէս նաեւ բոլոր սպանները եւ 600 նա-
ւագ. Զորս սպաններ ազատուեցան, բայց
բաւական ծանր կերպով վիրաւորուած
վիճակի մէջ. ասոնց մէջ է Արիիլ Մեծ-
Դուքսը : Նաև ազներէն 10 հոգի ազատ-
ուած եւ :

Այս լուրը մեծ յուզօնիք պատճառից:

Արտօնատեր Ա. ԱՐԴԱՐԵԱՆ

Տպագրութիւն Սագաեան